

5044

ԹԱՌԻԼ-ԲՈՆՉՈՆ

(ԳՐԻԳՈՐ ՀԱՄԲԻԿԵԱՆ)



ԳԱՅԻՐԷՆ — ԴԱՅԻՐԷՑԻՆ

ԳԱՅԻՐԷՑՈՒՀԻՆ —

3147925
Դ 24

1912

4
1

9(47-925)

" 7-24

W.

ԹԱՐԻԼ-ԲՈՆՑՈՒ

(ԳՐԻԳՈՐ ՀԱՍՔԻԿԵԱՆ)

2
3
4
5
6
7
8

7.



Գ.Ա.Հ.Ի.Բ.Է.Ն.
Գ.Ա.Հ.Ի.Բ.Է.Ն.
Գ.Ա.Հ.Ի.Բ.Է.Ն.

8115
8115

25733-Կ.3

ՀԱ ՀՀՀՀ

Խորին յարգանքով,
 անքաւ շնորհակալութեամբ,
 անմոռանալի երախտագիտութեամբ
 և օրդիական խոնարհութեամբ՝
 այս զիրքը կը ձօնեմ
 առ՝
ՎԱՅՐԱՇՈՒՐ ԶԵՓԻՆԻՆ
Գ.Ա.ՀԻՐԵՒ Գ.Ի.ՇԵՐՆԵՐՈՒ
 որուն կենսատու շուշին տակ,
 աստեղազարդ երկինքը դիտելով,
 կրցայ այս զիրքը զրել
 զիշերները:

ՌԱԴԻԼ-ԲՈՆԴՈՆ

Գ.Ա.ՀԻՐԵՒ, Յունիս 1912



Տպագրութիւն
 ԶԱՐԵԶ Ն. ՊԵՐՊԵՐԵԱՆ
 Գահիք:

2004



ՄԷԿ ՏԱՍՆԵՐՈՐԴ ԽՕՍՔ
ԳԱՀԻՐԵՒՆ, ԳԱՀԻՐԵՑԻՒՆ, ԳԱՀԻՐԵՑՈՒՀԻՒՆ

Ըստիքս շատ կարն է :

Ուզեմ իբր յառաջաբան նկատեցեմ, ուզեմ իբր միջաբան, ուզեմ իբր վերջաբան :

Եղաւ որ Պոլսոյ մայրերուն Մօնմարքցի երգիչը պատութ շալիկ եւ Գահիրէ զայ :

Եղաւ որ հոն խմբագիր ըլլայ, պտտի, տեսնէ, լսէ եւ ուրբ ամիսն ։ Ենրեցէք ամիս մը առաջ ծնելուս ։ գրեոյկի մը մեջ ամփոփէ իր տպաւորութիւնները, զորս կրած և օբյեկտի մը հաւատարմութեամբ եւ հայելիի մը վճիթութեամբ ։

Եղաւ որ այս գրեոյկին մեջ զովուիք՝ անամուլք :

Եղաւ որ այս գրեոյկին մեջ պարսաւուիք՝ անամուլք :

Եղաւ որ բնաւ ուշադրութիւն չի գրաւեք՝ անամուլք :

Գոհ մնալով զիս պիտի զովեք եղեր, պէտք ։

Գոհ չմնալով զիս պիտի պարսաւեք եղեր, ժակ ։

ՌԱՍՈՒԼ-ԲՈՆՃՈՆ
Մականուանեալն նաեւ «ՄԱԼԵՇ»

Գ Ա Հ Ե Ր Ե Ն



Կը նաքեցնէ խնդալէն,
Բայց չի փրցներ խածնելէն:
ՌԱՌԻԼ-ԹՈՒՇՈՆ
(ԳՐԻԳՈՐ ՀԱՍՔԻԿԵԱՆ)

ՀՅՈՒՄԵՎ /
ՀԿ ԴՎԵ /

52 ԳՐԱԿ
25 Ղ. Ռ.

Արտասահմանի եւ Պոլսոյ համար 52 պրակը 8 Ֆրանֆ

ԵԳԻՊՏՈՀԱՅՈՅ ՄԻԱԿ ԶԱԿ ԵՇԱԾ ԵՐ ԹՐ
որ կը հրատարակուի և պիտի հրատարակուի ի
գին ամէն զոհողութեան և վլասի, և պիտի մարի
այն օրը՝ որ յաջողի եգիպտահայոց մէջ պուտիկ
մը ընթերցասիրութիւն արծարծել:

Հասցէ ԳՐԻԳՈՐ ՀԱՄԲԻԿԵԱՆ
Զարեհ Ն. Պերպերեան Տպարան

Տ Ա Վ Բ Ա Տ

ԶԱՐԵԼ Ն. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Շարա Սպահին, Գարագոլին դեմ, «Թուշար» Սինէմախ կից
Թուպկի փողոցին մէջ, № 12



Բէքլամ չէ որ կ'ընենք, այլ բացարձակ ճըշ-
մարտութիւն մը փաստացի կերպով երեւան կը
հանենք։ ԶԱՐԵԼ Ն. ՊԵՐՊԵՐԵԱՆ Տպարանը Գահիրէ
հաստատուած օրէն ի վեր մտաւորականութեան
մէջ մեծ շարժում մը յառաջ եկաւ և ԶԱՐԵԼ Ն.
ՊԵՐՊԵՐԵԱՆ Տպարանէն լոյս տեսան՝

Մալէ	
Համերաշխութիւն	{
Խզմիրեան Նամականի	
Եզիպատահայ Նօրնը	
Փէշախմալնեան Պատ.	
Անցոծ Գարձածները	
Արցունք	
Արփիարին յուշատեարը	

Հոսանք	
Միաւրիւն	{
Յայտագիր	
Յ. Անքեանի Գործերը	
Արաբերէն Քերակա-	
նուրիւն	
Գանիրէն, Գանիրէցին,	
Գանիրէցուին	

Եւ աս ամէնը մէկ տարուան մէջ, թող հը-
րապարակի տպարանական զանազան մեծ ու պըզ-
տիկ անհամար գործերը։

« Փչեց Բամին անապատէն
« եւ տարաւ ամէն բան... »



Եջ Բուրգերու բարձրութեան քով կա-
տարեալ տափակութիւն մը, Նեղոսին լոր-
ծունքին առընթեր տոչուրող չորութիւն մը, արեւնե-
րու ոնգունքին տակ ահռելի հնոց մը, աւազներու
խորը պուտիկ մը քաղաքակրթութիւն, ծովերէն
ներս Բարելն մը. Աւետեաց երկիր մը երբ տակա-
ւին շոգեկառքէն գուրս չէք ելած, Պեղլից Սիուլ մը
իր 7 շուկէս տեսակ բնակչութեան խօսած 172 ուկէս
տեսակ լեզուներովը, բախտախնդիրներու քաւա-
րանը, Սփինքսին ոտքին պղտիկ Մօնթէ Գարլօ մը,
յաւիտենական կանանչութեան ջերմանոցը, էշերու
ցուցահանդէսը, թուրիսթներու խելապատակին Պղին-
ձէ քաղաքը, կարմրուկ ոսկիներու կոկորդիլոսը,

Անգլիական-Եգիպտական չիֆրէ խավրումոււ մը ,
բամպակի պօրսան , Հայ Փաշաներու Վէլուայլը , Ռամ-
կավարներու օճախը . Դաշնակցականներու Դրախտ
կորուսեալը , Ազաւնունի Սրբազնին Դեղին հանքը ,
Ազգ : Սահմանադրութեան տապանը , Արագկիրցինե-
րու Արեւելեան Բիւռօն , կիներու բիացան , պէյե-
րու գացան , Անգլիոյ աղձանը , Թուրքիոյ գերձանը ,
Մինս Ծալեանին Ահենելի քածին , Մալէզեան Վահա-
նին domainը . Նազարէթ Աղազարմին Վեցհազար-
եակը . Առերէն Պարթեւեանին Նիսկարան , Կեղրոնա-
կանցիներու Սալմաստը , Եղիշէ Թորոսեանի Պատե-
րազմական Ատեանը , Եւրոպայի մանրանկարը , աղ-
տոտութեան մեծանկարը . . . Ենին !

Զեմ գիտեր թէ՝ քանի՞ քառակուսի քիլոմէթր
տարածութիւն ունի , բայց կրնամ ըսել ձեզի իր
սահմանները՝ որոնք են՝ Հիւսիսէն՝ Գրաւման Բանակ ,
Հարաւէն՝ Գրաւման Նաւատորմ , Արեւելքէն՝ Գրաւ-
ման Թնդանօթ , Արեւմուտքէն՝ Գրաւման Զօրանոց :

Եթէ ըսեմ թէ Գահիրէն գեղեցիկ է , Գեղեցկու-
թեան գէմ հայնած կ'ըլամ և կ'ունենամ այնչափ
ճաշակ , որքան կարազութիւն Եգիպտոսի Առաջնորդը ,
սակայն սուտ խօսած չեմ ըլլար ըսելով թէ՝ Մեծ
Կայսրանէն մինչեւ Ապտին կոչուած հրապարակը գե-
ղեցիկ է , ինչպէս կնոջ մը ծոծրակը , կամ թեւը :
Անկէ անգի՞ն՝ կ'ազաչեմ փէշը վեր մի՛ առնէք և
կամ պլուզը մի՛ խառնչակէք :

Բայց , կը խօստովանիմ որ ընդհանուր առմամբ

շիրին է , և ուր որ գառնաք շիրինութիւն մը կը
տեսնէք :

Գահիրէն շրջապատուած է պղտիկ , այէ՛ սիրուն
գիւղերով , ինչպէս պէյ մը , կամ փաշա մը՝ հացկա-
տակներով :

Ոյս գիւղերուն մէջ գլխաւորն է Զէլթունը , ուր
Հայեր կան թէեւ , բայց , Զէլթունցի Հայեր չեն և
երբեք ալ մտքերնէն չանցնիր թագաւորութիւն մը
հիմնել , թէեւ քիչ քիչ կը տիրանան տեղւոյն՝ կալ-
ուածատէր գառնալով :

Զէլթունի օլտէն՝ ձանիկ Զաքըրն է :

Զէլթունէն ետքը իբր գլխաւոր՝ կուգայ Մաթա-
րիէն : Կը պատմուի թէ՛ հոս Աստուածամօր ծառը և
քանի մը Հայեր կան : Այս գիւղին նշանաբանն է
«հավա զօխս , մօյա զօխս» : Մաթարիէի օլտէն է Հայկ
ինայէթեանը :

Կայ Հլմիէ ըսոււած տեղ մըն ալ , ուր Հայ մարմ-
նամարզիկ տղաք ամէն կիրակի ուխտի կ'երթան ,
վարտիկ շապիկով վաղվզելու և կօշիկնին պատուելու
համար :

Ոյս գլծին վրայ կը գտնուի նաեւ Տէմիրաւշ ,
որ Գահիրէի վաղուան Cartier Latinը ըլլալու կոշ-
ուած է :

Գահիրէի մէկ ծայրը կը գտնուի նաեւ Հէլիորօ-
լիս կամ Ովասիս ըսոււած Աստուածային տափակու-
թիւնը :

Ոյս տեղը թուղթի վրայ գծուած քազաք մըն է
կարծես , տուները միօրինակ են՝ Ժամանակի խըմ-

բագրականներուն պէս, գետինը աւազ է, երկինքը
կապոյտ և այս երկուքին մէջտեղը փոշի։ Հոս շինած
են աշխարհիս երրորդ կիւնա Բարել, որ՝ «Ի՞լ պատա
ժիմէիր բարաֆ» էն մազի չափ տարբերութիւն չունի։

Թօհաֆ բաներ կան հոս, տեղ մը կը սահիս,
տեղ մը բարձրէն ջուրը կը նետուիս, տեղ մը Մո-
տացն Ռուս կը նստիս, տեղ մը ոտքիդ տակը կ'ե-
րերայ, բայց, ամէն տեղ ազատ ես ուզած կնկանդ
հետ ուզած կերպովդ սիրաբանելու։

Հէլիոպոլիս Գահիրէի կապուած է ելեքտրական
թրամվէներով, որոնցմէ միքրօ-կոչուածը ժամը մէջ
մը թրէն՝ և չեմ գիտեր ո՞րչափ վիտսե ունի։

Հէլիորոլիսի օմէկն Միհրան Ղազարոսեանն է։

Գահիրէի ըրջականներէն է, Պառածը, որուն շո-
գենաւերը քար կը հանեն Պոլոյ Խասգիւզի չոգե-
նաւերուն։

Բուրգերը, ուր մէյ մը զացողը կը զդիայ և մէյ
մըն ալ չգացողը։

Կիզէն, ուր կը գտնուի կենդանաբանական պար-
աէզը, մարդուս նախանձ առթելու աստիճան շքեղ
կենդանատուններով։

Հայլանական Փառլամէնթ մը, կամ Համաժողով
մըն է, ուր աշխարհիս բոլոր հայլանները ներկայա-
ցուցիչ ունին։

Կեզիրէն, որ գեղեցիկ անտառներով ծածկուած
է թէեւ, այլ սակայն յայտնի կ'րնէ որ այդ գեղեց-
կութիւնը բնական չէ... կնոջ մը մազերուն պէս։

Հոս սքանչելի պարտէզ մը կայ ձուկերով լեցուն,
ուր սքանչելագոյն սիրաբանութիւնը կ'ըլլայ առանց
դոլցն արգելքի։

Գահիրէն Ֆէլլահի գլխու կը նմանի, խառնուած,
խոնուած թնջուկ մը, փողոցէ աւելի նշանատախ-
տակ, լոյսէ աւելի լամպա, մարդէ աւելի աւանակ,
գնորդէ աւելի վաճառորդէ և յաճախորդէ աւելի սըր-
ճարան կը տեսնէք միայն։

Փողոցները՝ մեծամասնութեամբ նեղ են և փոք-
րամասնութեամբ՝ լայն ըլլալու հակամէտ։ Գետինը
զիթք թափած են քանի մը փողոցներ, իսկ շատ փո-
ղոցներ ալ աղտ թափած են, բան մըն ալ ատ տեղ-
ուանքը թափած ըլլալու համար։

Տունները շատ յարկ չունին, որովհետեւ հիմերը
խախոււտ են և Գահիրէի մէջ հիմ մը վեց ամիսէն
կը գրուի, իսկ տուն մը վեց շաբաթէն կը շինուի։

Գահիրէի ճիշդ սիրտէն կ'անցնի եզպէքիէն, որ
կիներու պազարն է։ Հոստեղի կիները երբէք չեն
մաիր, երբէք չեն յոգնիր և երբէք չեն մերժեր։ Հոս
գիշերը ցորեկ է, ցորեկը՝ գիշեր։

Եզպէքիէն՝ Գահիրէի Հանոս չաստուածն է, մէկ
երեսը կը նայի աջ՝ որ Հարստանոցն է, և միւս ե-
րեսը ձախ՝ որ Աղքատանոցն է։

Հարստանոցին վրայ կը գտնուին մէծ մազազա-
ները, մէծ օթէները, մէծ սրճարանները։ Հոս
թրամվէյ չի բանիր, որովհետեւ կառքերը և օթօ-
ները ձամբայ չեն տար։

Աղքատանոցը միջազգային աղքատանոց մըն է, աւելի խառնուրդ մը ֆէլլահի, լէհի և Ղպտիի:

Գահիրէի մէկ թեւն է Ապաստիէն, ուր կը գըտնուի նշանաւոր յիմարանոցը: (Աւելի տեղեկութեանց համար կարդալ ե. թ.ի «Անձնական Յիշատակներ» հետաքրքրաշարժ գրքոյկը):

Միւս թեւը Շուպրան է, մէկ սոտքը Պուլաքն է և միւս սոտքը՝ Գասրէլ-Նիլը, իսկ Քիթը՝ citadelleլ, (Միջնաբերդ):

Շուպրան՝ Գահիրէի Բանկալթին է Պուլոյ, բաւական Հայեր կան հոս, որ եթէ առանձին դպրոց և եկեղեցի չունին, ունին Նեղոսի ափանց վրայ հմայիչ Ռօտ-Էլ-Ֆարաք մը, որ Ֆանարաքիի պատրանքը կուտայ՝ հեռուի տեսարանովը և Ղալաթիոյ քարափի երեսոյթը՝ իր սրճարաններովը, ձգուծ ինեն սազովը և սիրտ խառնուրուք տանքօզներովը:

Գասրէլ-Նիլը հայ-լայֆնոցի վերի ծայրն է, հոս տուները կրակի գին են և հողերը՝ արեւի:

Իսմայիլիս կոչուած թաղը հարուստ պատուաւորները և հարուստ անպատիւները կը նատին: Արարթմանի մը առաջին յարկը պանքայի տիրէքթէօր մը նստիլը՝ արգելը չէ որ երկորսդ յարկն ալ թեւեւկին մը . . . պառկի:

Պուլաք կոչուած թաղը կէսը գրէմա, կէսը շոգոլա պաղպաղակի կը նմանի, մինչեւ երկաթուղիին կամուրջը՝ երսապական է, ամէն բան շքեղ է. անկէ անդին ամէն բան ֆէլլահական է և աղտոտ:

Միջնաբերդը՝ Գահիրէի Ողիմպասն է, ուր Անգլիական քանի մը հրետանիներ բազմած՝ Գահիրէի սանձերը ձեռք առած են:

Գահիրէի է՞ն կարկառուն հրապարակը Բլսս Օրէրան է, ուր կը բարձրանայ Խտիվ իպրահիմ փաշայի մեծագիր արձանը, որ Տիգրան Խան Քէլէկեանին և Միհրան Ղազարստեանին ծրի րէքլամը կ'ընէ, մատովը անսնց մազապաները ցուցնելով:

Գահիրէի մէջ ամէն մէկ քայլերնուգ՝ որճարանի մը կը հանդիպիք, երկու քայլին մէյ մը՝ գեղարանի, երեք քայլին մէյ մը՝ ծխավաճառի և չորս քայլին մէյ մը՝ նապարավաճառի:

Գահիրէի Ստամբուլը Մուսքին է. որ Մահմուտ Փաշայի մանրանկարն է, առանց անոր զարիվերը ունինալու:

Վաճառականներուն մեծ մասը հոս է:

Գահիրէի մէջ, աչքառու տեղերը փոլիսներ կը կինոն, որոնք Արաբերէն կը խօսին, և Արաբերէն կը պատասխանին:

Գահիրէի կեդրոնը կը գանուի իզաէքիէի պարտէզը, որուն բնականացուած գեղեցկութիւնները այնքան յարմարած են իրեն, որքան վարձուած ութէնկօթ մը կամ սմօքինք մը՝ ամաթէօր գերասաններու:

Կայ նաեւ պարտիզակ մը (ականջը խօսի Աղաւնունի Սրբազնին) Պուլաքի կողմը, ուր միայն կիներ և աղջիկներ արտօնուած են յաճախել: Գահիրէի մէջ միակ վայրն է այս, ուր սիրաբանութիւնը գոյութիւն չունի:

Գահիրէի մէջ Ֆէլլանը կ'աշխատի . սէլը , փաշան կ'ուտեն և Եւրոպացիները կը բաղդախնդրեն :

Գահիրէի մէջ կրնաս անօթութենէ մեռնիլ , ոչ ոք քեզմով կը հետաքրքրուի : Բայց չես կրնար էշումը երկու հարուածէ տւելի իջեցնել , որովհետեւ արգիլուած է , անոնք պաշտպան ունին :

Կ'ուզէ՞ք Գահիրէի մէջ մարդասիրական օգնութեան առարկայ ըլլալ , գետին ինկէք փողոցը , Ասիսթանս Բիւբիիք անմիջապէս օգնութեան կը փութայ ձեզի :

Գահիրէի մէջ սրճարան մը նստիլը պիլա բան է . մանրավաճառները վրանիդ կը թափին , ինչպէս մեղուները փեթակին , կամ մըջիւնները դիակին վրայ :

Կրնաք վաճառականի մը սիրտը այրել մէկ վայրկեանի մէջ , բայց չէք կրնար անոր տունը այրել , որովհետեւ հրշէջ զօրքերը կայծակի պէս կը հասնին և լուցկիի պէս կը մարեն կրակը :

Ֆէլլահը հեմեր մը ունի որ լեցուն է ոսկիով և կէլեպիէ մը՝ որ լիք է ոջիլով : Եւրոպացիին լիւսը խարուսիկ է և յաճախ կեղծ , դրամ ուտողը տեղացին է միայն գրեթէ :

Գահիրէի մէջ թղթախաղը այնքան տարածուած է , որքան Արաբերէն և Սնգլիերէն լեզուները : Ամէն տեղ բաղդախաղ կը փորձեն , հարուստ թէ աղքատ հաւասարապէս :

Արաբերէն լեզուն գիտնալը հարիւրին 25 զեղչ ըսել է ապրանքներու գինին վրայ , իսկ գլուխը ֆէս կրելը հարիւրին 20 :

Թաղապետութիւն և նարիս չկայ Գահիրէի մէջ , մատվաճառին , հացավաճառին ինսաթէն (եթէ ունին) կախում ունի միախն , հացին գինը :

Երկու քար իրարու կը կապեն իրր օխա կը քշեն , չորս երկաթի կտորը քելոյի տեղ ալ կ'անցնի , աչքդ բաց մի խարուիր :

Գահիրէն երկու saison ունի , Սեպտեմբեր 13էն մինչեւ Յունիս 1 , և Յունիս 2էն մինչեւ Սեպտեմբեր 14 :

Առաջին saisonը ձմբան սէզօնն է : Այս սէզօնին ամէն մարդ գրամ կը շահի , մի՛ զարմանաք , նոյնիսկ Հայ թերթերը , որովհետեւ ապօնլմանի պայմանաժամերը այս շրջանին յարմարցուած են , աշխարհիս չորս ծագերէն թուրիստներ կը թափին , քարի , լաթի կտորուանքներուն ափով սակի ցնծալու համար , պատօները , թատերական ներկայացումները այս շրջանին տեղի կ'ունենան : Գահիրէն կ'ապրի և կ'ապրեցնէ այս շրջանին :

Երկրորդ շրջանը կրակի , փոշիի , և անկուտիութեան շրջանն է : Այս շրջանին եգիպտոս կը մնան , բամպակի վաճառականները , մազազյի պաշտօնեաները , էսնաֆները և անկուտիները :

Այս շրջանին մարդ իր միսերը և իւղերը վրայ կուտայ , թերթերը բաց կուտան , վաճառականները շահէ վազ անցած՝ վնաս ըննելու կը նային , օթէներուն քեթը կը կտորի գիները կէս ուռ կէս իջնալով , ներկայացումները կը դադրին , փոխչող փախչողի ,

(2)

4284



18

առօրեայ աշխատութիւնները կը նուազին, վաճառ-
ռականները թունդ ընկերվարականներ կը գառ-
նան, 8 ժամէ աւելի աշխատանք չկայ, վայ պատ-
րաստ դրամ չունեցողին, վայ գործէն ելլողին:

Գահիրէի Աստուածը Նեղոսն է, Խափիւ ալ անկէ
կը խմէ, էն յետին Ֆէլլահն ալ, այդ ջուրին մէջ
ամէն բան կայ, ասոր համար հասիյերի կը նկատ-
ուի: Գահիրէցին ամոռ ձեռ կը գողզզայ այս ջուրին
վրայ, և անոր ելլելուն, իջնելուն կը հետեւի
հեւ ի հեւ:

Անտարբերութեան քաղաքն է Գահիրէն: Հաղար-
ոսկինոց պանքնօթով մը սիկառդ վառէ, կամ անօ-
թութենէ ինկիր մեռիր, քովինդ չի գառնար անդամ
սանկ մը նայելու:

Գահիրէի մէջ հարուստը անգութ է, իսկ աղ-
քատը կամսը:

Արապը կը սիրէ աշխատիւ, Եւրոպացին՝ աշխատ-
ցընել:

Գահիրէի մէջ ամուսնանալը և մեռնիլը փորձանք
բան է, երկուքն ալ մարդը մոխիրի վրայ կը նստե-
ցընեն:

Ֆէլլահին գլուխը տոկուն է, հարիւր քիլօ ապ-
րանքը հեշտանքով կը կըէ, պայմանաւ որ ապրանքը
Անգլիական չըլլայ, ան կը դպչի իր... ազգայնակա-
նութեանը:

Գարիթիւլասիօնները զօրաւոր են Գահիրէի մէջ,
հպատակ եղողները կը սիրեն խախտ բռնել:

Այն որ կ'ուզէ Գահիրէի մէջ հանգիստ ապրիւ,
պէտք է որ ա) տուն մը ունենայ որ իր ստացուածքը
ըլլայ, բ) խանութ մը նմանապէս՝ եթէ վաճառական
է, զ) խոշոր սիրտ մը, դ) մաքրութեան վրայ շատ
գաղափար չունենայ և ամէն բանին երկայն բարակը
չի մտածէ, ե) քանի մը հազար ոսկի ունենայ պան-
քան, զ) ամուսնացած ըլլայ, ի) Նեղոսի ջուրէն
խմած և արմաւէն կերած ըլլայ:



ԳԱՀԻՐԵՑԻՆ



լսուի թէ Եգիպտոսի մէջ Հայերուն
թիւը 12000 ի կը հոսնի:

Գահիրէի Հայերուն թիւը անկարելի է զիտնալ,
որովհետեւ կարելի չէ վիճակագրութիւն մը կազմել:
Գահիրէի մէջ Հայ կայ որ մինչեւ մեռած օրը Թրան-
սացի, Անգլիացի, կամ Ղպտի կը կարծես: Մեռելա-
կառքին Պէյն-Էլ-Սուրէնի փողոցը մտնալէն կը հաս-
կըցուի որ հանգուցեալլ... Հայ է եղե՞ր:

Եգիպտահայ գաղթականութեան թիւը կապուած
է Պոլսահայերու և գաւառահայերու ճակատագրին:
Թուրքիա երբ հանդարտութիւն կը տիրէ, գաղթա-
կանութիւնը կը նուազի, երբ Հայկական ինդիր կայ՝
կ'աճի:

Մազալլան, եթէ Բ. Դուռը մինչև կօ տարեկանները զինուոր առնել ուզէ, Եգիպտահայական հինւերի բուն թուականը վախնամ այն տակնէն պիտի սկսի:

Իտալօ-թրքական պատերազմը՝ բաւական Հայքաջամարտիկներ թափեց Գահիրէ: Ուրիմն պէտք չէ զարմանանք երբ վազը իմանանք որ Թուրքիա Եգիպտասի պահեստիները և իհթիյատները զէնքի տակ հրաւիրող կոչ մը հրատարակեր է թերթերու մէջ:

Եգիպտահայոց հին պատմութիւնը չեմ գրգռեր, վախնալով որ մէջը կը մնամ, այնքան մութ է և խորհրդաւոր: Նազարէթ Աղազարմի մը Արարկիրցիութիւնը ունինալու է մարդ՝ կարենալ անոր մէջէն ելլելու համար:

Ապագա՞՞ն՝ անկէց ալ վազ կ'անցնիմ, յուսուհաւած ներկայէն, ուստի կը գոհանամ այս վերջնոյն անդրագառնալով:

Գահիրէ և Աղեքսանդրիա կը նմանին երկու տակիրու, որոնք երկու եղբայրներու հետ կարգուած են և միշտ կռիւ կ'ընկն իրարու հետ:

Վարի և Վերի խնդիրը յաւիտենական է, իրարու չեն հաւնիր երբէք, տռանց անդրագառնալու հեղ մը որ, իրենց ո՞վ կը հաւնի արգեօք:

Երկուքին մէջտեղը առաջնորդ մը կայ, որ բամպակէ գնդակի պէս իրարու վրաց կը նետեն, տռանց երբէք յաջողելու Եգիպտոսէն գուրա նետել զայն:

Այս առաջնորդը Մկրտիչ եալս. Աղունունին է,

յաւիտենական ծառայողը անկողնոյ, մամոնայի և Մեծերու:

Համիտի օրով առաջնորդ բերուած է Քէօթահիայէն և կարծեմ Համիտի զալստեան օրով պիտի մեկնի:

Անունին համապատասխան մինեօն մարդ մըն է, նիհար, սեւ ու չափաւոր մօրուքով և ճաթած ձայնով:

Երբ իրեն հարցնէք թէ՝ ի՞նչ է երրորդութեան վարդապետութիւնը՝ թերեւս կմկնայ և չկարենայ պատասխաննել, բայց վստահ եղէք որ պիւլպիւլ պիտի կարի՝ երբ սանկ հարցում մը լնէք Քրէտի ֆօնոիէներու սեռիներուն վրայ:

Իր կծծիութիւնը առածի կարգ անցած է, իսկ եպիսկոպոսութիւնը զղջումի, որովհետեւ եգիպտահայը այսօր կը զղջայ այդ աստիճանին բարձրացնելուն համար զինք:

Մարդու գէշութիւն ըրած չէ Աղաւնունի Սրբազնի, սուտ խօսած չեմ ըլլար ըսելով թէ՝ աղէկութիւն ալ ըրած չէ: Աղգային հեանքէ կարելի եղածին չափ հեռու ըլլալու համար Պուլաք վախած է և հոն Ազգ: Վարժարանին զիսուն վրայ նստած է սանֆասօն մը:

Վեց ամիս Գահիրէ կը բնակի, վեց ամիս ալ Աղեքսանդրիա, բայց երբ երկու տեղն ալ փարայի գործ ծագի՝ միաժամանակ, մէկը հեռազրով կը տեսնէ:

Առաջնորդը բարապան մը ունի, որ Գողիաթ կը նմանի, Փոխանորդ մը, որ խուզի կը նմանի և ստա-

մոքս մը՝ որ Թուրքիոյ քաղաքականութեան կը նմանի,
երբէք շտկուած և շտկուելիք չունի:

Իր շուրջը տէրտէրներ կան, որոնք գիտեն իր
անվաս ըլլալը և գործերնուն կը նային:

Ազանունի Սրբազան նպատակ մը միայն ունի,
փարա գրգել, միջոց մը միայն ունի, փիւրկաթիֆ
առնել, գօրմար մը միայն ունի, Լացին Գիշերը, ո-
րովհետեւ ամէն տարի Լացին Գիշերը քարոզ կը
խօսի և իր շուրջը փաթաթէներ և հողաթափեր
պար կը բռնին, մութին մէջ փալիլոզ փոսուռանե-
րու նման:

Ազաւնունի Սրբազան գրագէտ ալ է, Գալուստ-
եան գարժարանի հիմնարկութեան օրը գրաբառա-
խառն ստանաւոր մը գրած ու կարգացած է, որ . . .
խնդուք պատճառած է ամէնուն:

Բարտօն, իր մասին է՞ն թանկագին տեղեկու-
թիւնը մոռցայ հաղորդել, Պարտիզակցի է:

Ազաւնունի Սրբազան կրօնական առաջնորդն է,
իրմէ զատ կայ քաղաքական-աշխարհական առաջ-
նորդը, Միհն Նուպարի զաւակը, Վունաշուք Պօղոս
փաշա Նուպարը, որուն շուրջ կը գառնայ ամբողջ
Եգիպտահայութիւնը . . . տեսներ ենպապի պէս:

Քանի մը անգամ առիթը ունեցայ գինքը տես-
նելու, ժողովներու և հանդէսներու մէջ:

Տարիքը առած, բայց, երէտասարդական կորովը
և առուգութիւնը պահած քաջառողջ հայորդի մըն է:
Կ'ըսին թէ քանի մը միլիոնի կը հասնի իր հա-

րըսուռթիւնը: Եգիպտասի էն հարուստ հողատէրնե-
րէն և քաջ հողագէտներէն է:

Արտաքին երեւոյթէն ես բարի և կամքի տէր
մարդ մը գատած եմ զինքը: Անսեթեւեթ է, յան-
կարծօրէն կ'երեւայ տեղ մը և յանկարծօրէն ալ կ'ա-
ներեւութանայ:

Ձեւականութեան զաւակը չէ, կ'ուզէ կտրուկ և
ուղղակի նպատակին գիմոզ ըլլալ, առանց ձեւերուն
և միջոցներուն մէջ տարուբերելու:

Բան մը որ գիտեցի, կը կարծեմ, այն է թէ՝ Պօ-
զոս փաշան մէյ մը իր սիրածը և համակրածը մինչեւ
ետքը կը սիրէ կոր և կը համակրի կոր անոր, չսի-
րածն ու չհամակրածն ալ կ'երեւայ թէ ժամանակ
չւնենար կոր սիրելու և համակրելու:

Փաշան եգիպտահայութեան Աստուածն է, բայց,
ինչպէս Աստուած անգամ, նոյնպէս և փաշան ումանց-
մէ կը պաշտուի, ոմանցմէ ալ միայն կը սիրուի, ստ-
կայն, փաշայական տեսակէտէն անաստուած՝ չկայ
Եգիպտասի մէջ: Կուսակցականները անգամ հարիւրին
երեք յայս կը տածեն օր մը զինք իրենց ենթակօմի-
տէյին չէֆը տեսնելու:

Պօզոս փաշան վերաշինած է Գալուստեան վարժա-
րանը և հիմնած է Բարեգործական Հայկական Ընդ-
հանուր Միութիւնը, որուն վրայ կը զուրգուրայ
ինչպէս մայր մը, և որուն վրայ կը խենթենայ ինչ-
պէս մանի ունեցող մը:

Փաշան ունի գղեակ մը պարսպափակ, որ կա-

ռուցուած է իր երջանկայիշատակ հօր անուաննուեիրուած պողոտային վրայ։ Այդ գղեակը մէկ դուռ մը միայն ունի, այդ դուռը Բարեգործականի դուռն է։ Փաշային մօտենալու համար այդ դռնէն անցնելու է, բայց ամէն մարդ չի կրնար ընել այդ բանը, «ըսովհետեւ գրան վրայ գրուած է. «Միայն արդարք մտանեն»։

Զօնկուլտաքէն մինչեւ ֆրանչիսքօ, բամչաթկանէն մինչեւ կլասքօ, ուր որ Հայ մը կայ, գիտէ Պօղոս փաշային անունը և ակնկալութիւն մը ունի անկէ։

Այնքան գիմում եղած է իր առատարուխ սըրտին, որ մարդը գանած է, և գանելով՝ վերջակէտը գրած է ամէն բարեգործութեանց եւ անհատական դիմումներու, ուստի անպաշտօն կերպով պաշտօն ունիմ յայտարելու, որ մեղք է վատնուած փոսթայի ծախքին և զուր սպասումներու, անոնք այնչափ կարեւորութիւն ունին, որքան սկսնակներու գրութիւնները խմբագրատուններու մէջ, զամրիւղին փորը կշտացնելէ զատ բանի մը չեն ծառայեր։

Պօղոս փաշան մշտնչենական ատենապետն է Բարեգործականի, նոյնպէս մշտնչենական ըսենք Երեսփ. Ժողովի, որովհետեւ իրմէ աւելի կարկառուն գէմք մը չկայ այդ պաշտօնին։

Ժողովներու նախագահն է առաջնորդին հետ և հանդէսներու թագը։

Աղաւնունի Սրբազնէն աւելի լաւ գիտէ վարել առաջնորդական պաշտօնը և խնդիր մը՝ «և է ժո-

ղովի մը օրակարգը գրուելէն 24 ժամ առաջ լուր ունի և գիտէ թէ՝ անոր մասին ի՞նչ որոշում պիտի տրուի։

Եգիպտահայը առանց փաշային հարցնելու բան մը չըներ։

Եգիպտահայութիւնը այսօր կը կառավարուի Փաշայական Սահմանադրականութեամբ, ինչպէս Անգլիա, Թուրքիա եւն. կը կառավարուին Սահմանադրական Միապետութեամբ։

Միապետը Պօղոս փաշան է, որ Բէշտական բարութեամբ տոգորուած է և որ իր շուրջը ունի լենցեալ խորհրդականներ։

Գաղութին գործերը կը կառավարուին որով աւելի խորհրդականական գրութեամբ, քան խորհրդանական։

Փաշան աւելի կը ոիրէ հաւատալ քան լսել, բնական է որ այս պարագային հաւտացւելիքն ու հաւտացնողները աւելի սահմանափակ թիւ մը կ'ունենան քան լսուիլ ուզողները և... չյաջողողները։

Եթէ Եգիպտահայութիւնը աւելի յաճախ առիթներ ունենայ իր փաշային հետ ուղղակի յարաբերութեան մտնալու, այն ատեն գաղութին ճակատագիրը բոլորավին տարրեր կ'ըլլայ կը կարծեմ և շատ մը թիւրիմացութիւններ ու սխալ մտայնութիւններ կը բարձուին։

Ու պէտք է որ փաշան մօտենայ ժողովուրդին, քանի որ անոր զաւակն է ինք, ու Մէծն նուպարի

զաւակը՝ ասկէ աւելի փառապանծ գրոշմ մը չի կըր-
նար կրել իր ճակտին վրայ :

Համակրանքի շղթաներ կան երբեմն կեանքի
մէջ, որոնք ժամացոյցի ոսկեզօծ շղթաներէ տարբե-
րութիւն չունին երեքք, ժամանակը կը քերէ այդ
ոսկին և պղինձը երեւան կ'ելլէ ուշ կամ կանուխ :

Մաղթենք որ երկար ատեն ապրի և Մաթուս
աղայի չափ ապրի Փաշան : Ինչո՞ւ այս մաղթանքը
յանկարծ, որ աւելի Աղաւնունիներու ժամուցամուրիկ
բերնին յատուկ է քան իմ գրչիս :

Եթէ Պօղոս փաշան ըլլար լոկ փաշա մը՝ ես եր-
բէք այս մաղթանքը չպիտի ընէի հրապարակաւ,
բայց, քիչ առաջ լսի թէ՝ Պօղոս փաշան անհատ մը
ըլլալէ աւելի՝ եգիպտահայ անհատականութեան ան-
հատն է. քաղաքական առաջնորդն է գաղութին :

Տակաւին կը պակսին մեզ ապագայի նուպարներ,
օրուան Նուպարները մոռնալու համար. և երբ օր մը
չարաբաղդօրէն Նուպար-Ճրագը մարի, անժամանակ
և անհաս, այն ատեն ա՛լ խերը տեսէք գուք այս
գաղութին, ամէն բան մութի մէջ կը մնայ և ամէն
բան հինապ լօբմասիի. . . խուճապին կը մատնուի :

Ահա թէ ի՞նչու չուզեցի խօսիլ Գահիրէի ապա-
գային վրայ, որովհետեւ գեռ զայն չենք պատրաս-
տած, ու չե՛նք պատրաստուած անոր :

Եգիպտահայը կը բաժնուի երեք մասի, Ա) Բնիկ.
հոս ծնած, հոս ապրած և հոս մեռնելիք: Բ) հաս-
տատուած. երկար ատենէ ի վեր գաղթած և հոս ա-

մուսնացած ու զաւակներ ունեցած : Գ) Եկւոր. նոր
եկողներ և կամ եկող գացողներ :

Տէմոքրտուիի և Արխոթոքրտուիի աչքառու զանա-
գանութիւնը կը չեշտուի Գահիրէի մէջ ամենէն աւ-
ելլի :

Երկու ֆէտասն հողը՝ մարդը Արխոթոկրտ
կ'ընէ, ինչպէս պառի մը անկիւնը նետուած Զ քէք
զիպիպն ալ՝ Տէմոքրտուի :

Արխոթոկրտատներ կան, որոնք Տէմոկրտներուն
փապունը չեն արժել քաղաքավարութեան և ուս-
մանքի կողմէ :

Գահիրէի մէջ կայ նաեւ Աւատական գրութիւն:
Կուսակցական բարթիներ չկան, բայց օճախային
բարթիները կը վիստան : Թուրքիոյ ամէն մէկ գլխա-
ւոր քաղաքը կամ վիլայէթը՝ իրեն յատուկ օճախը
ունի Գահիրէի մէջ : Այս օճախներուն մէջ զօրաւորը
Պոլտականն է, յետոյ Արաբկիրցիներունը, Ակնցինե-
րունը, կեսարացիներունը, Վանցիներունը եւն :

Այս օճախները երեքք իրար չեն քաշել և կը
գործեն առանձինն : Առաջները աղջիկ ալ չեն առներ
տար եղել, բայց հիմա քիչ մը ընտելացած են ի-
րարու :

Այս օճախներէն իւրաքանչիւրը ունի իր Շէյխը,
որ իր կարգին ձայն և աթոռ ունի աղգային իշխա-
նութեան մէջ :

Գահիրէցին աւելի գործի մարդ է քան քաղա-
փարի, աւելի գրատի քան սրտի և աւելի բախտի՝
քան կամքի:

Գահիրէի մէջ ազգային կեանք և գործունէութիւն չկայ, ամէն բան անհատական է: Գահիրէցին միլեէմ չի տար Ազգին, և եթէ երբեմն կուտայ, ստիպումի տակ, կամ տուած ըլլալու համար կուտայ:

Գահիրէցին այն հաւատքը ունի, որ ազգային գործի անհատաբար միջամտելով մեծ բան մը առաջ չի գար, ամէնքն ալ այս ծուռ համոզումը ունին և ահա կացութիւնը կայուն կը մնայ, ոչ ոք գործի միջամուս կ'ըլլայ և Պէյն-Էլ-Սուրէնի Սպիտակ Պալատն ալ՝ ամէն մարդ... ալան հենիփին գօղ օյնար:

Գահիրէի Հայոցը Պէյն-Էլ-Սուրէնին է, հոն է Առաջնորդարանը, հոն է Եկեղեցին և հոն են Էսնաֆները:

Հայոց Եկեղեցին անունն է Ս. Աստուածածին, որուն գուները կիրակի և տօն օրերը կը բացուին և ուրիշ օրեր գոց են: Կոկիկ Եկեղեցի մըն է, որուն պղտիկ բակը բանայիր կ'ըլլայ, ամէն անդամ որ ներուը արարողութիւն ըլլայ:

Առաջնորդարանը Եկեղեցիին կողքին է, իրարու կոնակ տուած են: Առաջնորդարանը յանցանք մը գործելուն, Եկեղեցին թողութիւն կը չնորհէ և ասանկով կը փակուի ամէն խնդիր:

Առաջնորդարան և Եկեղեցի պատկառելի հնութիւն մը կը ներկայացնեն, սարասիր օրերուն Հայերը հոն կ'ապաստանին եղեր:

Պատմողներ կան որ եթէ Եկեղեցիին և առաջնորդարանին հիմերը փորուին և հնախուզական պե-

ղումներ կատարուին, կարելի է շատ մը կտակներ, կալուածներ, արմաւի հասոյթներ, թէրէքէներ, ապատիէներ եւայլն գտնել: Աղա Գալուստի կտակին մէկ մեծ մասն ալ հոն թաղուած է կ'ըսուի:

Եկեղեցին ունի չորս տէրտէր, չորսն ալ իրարմէ պէրէր, Գահիրէցին կ'ըսէ. «արքը եկրէր, ասոնց ձեռքէն դուն մեզի փրկէ, Տէ՛ր:»

Ասոնցմէ մէկը ի՞նչ ի՞նչ պատճառներավ ժամանակին բանագրուած է թէեւ, բայց բանագրանքը եւ գիտական տաքէն հալելով անհետացած է:

Ուրիշ մը՝ Տիգրան Խան Քէլէկեանին պէս հնագէտ է, թէեւ փարա շատ ունի, բայց հնագիտութեան սիրոյն հին ճիւպպէն և խալփախը ձեռքէ չուզեր հանել:

Երկու հատն ալ սքանչելի Քրդերէն կը խօսին, մանաւանդ երբ գաղտնի խօսակցութիւն մը ունենան Եկեղեցին, գասը, առաջնորդին քովը:

Առաջնորդարանը կը բաղկանաց շատ մը սկսեակներէ, շատ մը նրբանցքներէ, շատ մը գիւաններէ և շատ մը... Արարկիրցիներէ:

Առաջնորդարանին կ'իշխէ Նազարէթ Աղազարմը, Գահիրէի Խաչատուրեան-Թէլեանը, մեծ Արարկիրցին, գիւանապետը ըստ երեւոյթին, առաջնորդը ըստ էութեան:

Այս մարդը Տիգրան փաշայի օրով պաշտօնի անցած է և... Առաքել փաշա նուպորի օրով ալ հանգըստեան կոչուելու միտք ունի:

Որքան եղիշէ թորոսեանը իյնայ իր ետեւէն,
այնքան ան կը մխրճուի իր թիկնաթոռուին մէջ։

Աղաղարմ՝ կանոնաւոր է Անգլիացիի մը չափ, և
խորամանկ՝ իր հայրենիքը անմահացնելու չափ և
գաղանապահ՝ տէրօրիսթի մը հանդոյն։ Առաջնորդա-
րանին բարի և աղքին օգուտը մտածող Ծիչլիէօն է։
Եղիպտահայերու ուզն ու ծուծը գիտէ, իրեն համար
գաղանիք չկայ։ Զկայ մէկը որ չճանչնայ և չյարգէ, չսիրէ
և չբարեւէ։ Նարտը և նաւաշնորդը հաւասարապէս կը
սիրէ. փաշային հետ փաշա, փաշային հետ ալ. փաշա
կըլլայ։ Այնքան խղճախիտ է իր գործին, և այնքան
գործը գիտցող է, որ հակառակ ամէն գործ, մեծ ու
պղտիկ, իր ձեռքէն անցնելուն, օր մը օրանց պղտ-
ատախանառուութիւնն չէ բերած վրան, և ձեռքէն ե-
կածին չափ այ ծածկել ու նուռդեցնել չանացած է
ուրիշներուն պատասխանառուութիւնը։

Էտուարտ Կրէյի չափ նրբին գիւտնագէտ է, չատ
առաջնորդ, տէրտէր, խորհուրդ տեսած անցացած
է, ամէնուն հետ ապրած, ամէնքը ձատրած, ինք
մինակ մնացած է անմկուն և անմագործի։

Կայ նաեւ Գուրգէն մը, և ուրիշ երկրորդական
գրագիրներ, բայց անոնց վրայ չարժեր խօսիլ, ա-
մէնքն ալ Աղաղարմին բերնէն կամ փեշէն կախ-
ուածներ են։

Գահիրէցիներու Ազգ Իշխանութիւնը թէեւ
կեդրոնին վրայ ձեւուած է, բայց կարուածքը և
կարուածքը այնքան ոկնակ գերծակի գործ է, որ

Խեղճ Գահիրէցին վրայէն կը թափթփի։

Կայ Գաւառ. Երեսփ. Փողով մը, որուն ատենա-
պետը փաշան է, անդամները փաշան է, օրակարգը
փաշան է, քուէն փաշան է, որոշումն ալ փաշան է։

Ժողովը ունի երեսփոխաններ, որոնք գլուխնին
կը ծաեն և ձեռքերնին վեր կ'առնեն՝ երբ փաշան
ներս կը մտնայ, և ձեռքերնին վար կ'առնեն ու
գլուխնին կը բարձրացնեն՝ երբ փաշան կը մեկնի։

Երեսփ. Փողովը մաղաղայի գրագրի մը չափ սա-
հուն կը խօսի Հայերէնը, Անգլիերէնը, Ֆրանսերէնը
և Արաբերէնը։

Սրահը, որ Պուլաքի Ազգ. վարժարանաց սու-
րութն է, և ուր կը գումարուի Փողովը, աղուոր
սալօն մըն է, գուռին քովը կայ կարտըոս մը, որ
ներս մտնող երեսփոխաններուն կ'առնէ բալթօն, գա-
ւազանը, լեզուն, ձայնը և քուէն։

Ժողովսւրդ և մամուլ այս սրահէն ներս չեն կը-
նար մտնել։

Ժողովին դուռին կը հոկէ Գողիաթ բարապանը,
որ մէկ ձեռքը թուր, և միւս ձեռքը ետթաղան, ակ-
ուաններուն մէջ խարազան մը, մէջքն ալ Զ Գարատաղ
ըէկովէր ունի։ Ներսի Անմահներուն կեանքը՝ գուրսի
Անվախին յանձնուած է ամսակոն 1-2 ոսկիով։

Գահիրէն ունի Քաղաքական Փողով մը, որուն
ձեռքէն կ'անցնի ամէն բան, բայց ոչ միտքէն։

Քաղ. Ժողովը Երեսփ. Ժողովին enfant gâtéն
է; Քաղաքականը՝ Երեսփոխանականին խօսքէն դուրս

չելլեր, այս վերջինն ալ Քաղաքականին ամէն թերութիւններուն աչք կը գոցէ։ Քաղ. Ժողովը կը զբաղի . . . յարաբերական ! ! խնդիրներով և Նազարէթ Աղաղարմ անգամ, որ հայրն է այս «լարաբերական»ին, չգիտեր թէ՝ ի՞նչ իմաստ ունի ան։

Կայ Կալուածոց ՚Իիւան մը, որ առաջ գոյութիւն չունի եղեր, յետոյ Ազգին արմաւները և ապատիէները ոտքի ելլելով՝ մէկ հոգի մը ընտրեր են իր Տեսուչ, տեսուչը գործակատար մը բռներ է, գործակատարն ալ քարտուղար մը, ասանկով հիմը գըրուեր է այս գիւտանին, որ այսօր սահմանադրապէս գոյութիւն ունի և արմաւները ու ապատիէները խարըսիած է իրենց եղած տեղերը։

Կայ Եկեղեցւոյ Հոգաբարձութիւն մը, որ մոմ կը ծախէ, մաս կը շինէ և բանայիրի օրերը կը հոկէ եկեղեցին բակը՝ կուել ըլլալու համար։

Կայ Աղքատաց Հոգաբարձութիւն մը, որ տեղացի աղքատները կը հոգայ։ Այս աղքատները ունին երբեմն տուն, կարասի, և րբաք։

Կայ Մարմինայի Հոգաբարձութիւն մը, որուն յանձնուած են Գահիրէի Հայ մեռելները և Մարմինա ըսուած ափ մը գերեզմանատունը, որ ուրիշ բան չէ բայց իթէ Թանայեան կարաս մը, կը թաղին, կը թաղին ու չի լեցուիր։ Թաղուած մեռել մը Յ-7 տարի ետքը միրուեր զեման կ'ըլլաց, իր տեղը կը կորսնցնէ և ուրիշի մը կը ծախուի իր հողամասը։

Կայ Դպրոցի Հոգաբարձութիւն մը, որուն չի-

հասկցած պաշտօնն ու իրաւասութիւնը, երբ Քաղ. Ժողովը խելացիագոյն որոշումով մը՝ Պուլաքի Ազգ. Վարժարանին շէնքը, հողը, և մէջինները Յ տարուան համար վարձու տուած է Տնօրէնին։

Ասոնցմէ գուրս կայ Աղքատախնամը, ազատ Ազգ. Խիստանութիւնէն, բոլորսվին ժողովրդական, սահմանադրական մարմին մը, որուն ընտրութիւնները կ'ըլլան ժողովուրդին քուէովը, այսինքն կուիւով ու գոհ ու բոհով, և որ ամենէն շատ գործ տեսնող մարմինն է ըստ իս։ Աղքատախնամը ունի վիճակահանութիւն մը, սկսուած 30000 տոմսով, այսօր իջած 6000ի։ Վախ կայ որ թոքախտաւորի մը թոքերուն պէս այս թիւն ալ հետզհետէ իջնէ և ոչնչանայ օր մը։

Գահիրէցինները ունին Ազգ. վարժարան մը, Պուլաքի կողմը, Աղքալուստի կողմէ շինուած։ և Վսիմ. Պողոս փաշա Նուպարի կողմէ վերաշինուած և Մինստ Ծալեանի կողմէ . . . բարենարովուած։ Գալւուստեան վարժարանը ունի մանկապարտէզ, ու մանչերու և աղջկանց բաժիններ։

Հիսնալի շէնք մըն է արտաքուստ, Եգիպտական հին մեհեանի մը երեւոյթը ունի, և վարժարանին տնօրէնը այս երեւոյթը փրկելու և զայն նպատակին ծառայեցնելու համար կ'ուզէ որ ներսն ալ կուռքեր և քուրմեր ըլլան։

Վարժարանին արդի տնօրէնն է Մինստ Ծալեան, Մեծ Պարտիզակցին, Աղաւնունի Սրբազնին հայրենակիցը, սրօրի սիրահար, կարգապահութեան չաստ-

ուածը, Անատօլու դրկուելու արժանի բարեկարգիչն մը, անոյշ ջուրի կարմիր ձուկ մը ճշմարտիւ, և միակ երանելին աշխարհի մէջ՝ որ խեր մը տեսած ըլլայ Եգիպտասի առաջնորդէն:

Գալուստեան վարժարանը մինչեւ 1910 թուականը եղած է Գահիրէցիներու կուսածաղիկը, 1910ին Պարտիզակէն յատկապէս բերուելով Տ. Մինաս Շալեան վերջ տուած է այս կոխւներուն, դպրոցին տան տէրը դառնալով:

Մինաս Շալեան գլխուն մէջ ունի ծրագիրներ, և գրպանը՝ Յ տարուան պայմանագրութիւնն մը:

Գահիրէի վարժարանաց ճակատագիրն է օձին շապիկ փոխելուն պէս ամէն տարի աւսուցչական մարմինը փոխել վերավ վարով։ Մինաս Շալեան, չնորհիւ քօնթրաթին, փրկեց գլուխը այս փոփոխութէն։ Ահա թէ ինչո՞ւ Գալուստեան վարժարանին մէն։ Ահա թէ ինչո՞ւ Գալուստեան վարժարանին միշտ չին գլուխը չի փոխուիր ու ան կը մնայ միշտ . . . Հին Գլուխիւ:

Վարժարանը ունի անձնական կառք, ցորեկեայ ճաշ, մարմնամարզի խումբ, շատ մը «ութիւններ», և տարեկան չեմ գիտեր քանի՞ հազար ոսկի եկամուտ, որուն մէկ մասը միայն կը գործածուի վարժարանին, մնացածը կը մնայ Պէնէլ-Սուրէնի կոկորդը։

Վարժարանին վերնայարկը յատկացուած է առաջնորդին հանգիստին, հոն է Աղաւնունի Սրբազնութիւնին գեղարանը և սանաքօրիումը և Մինաս Շալեանին գիտարանը, ուր ան ըրաւ 20րդ դարու էն միծ գիտարանը,

գիւտը, կալիւէսոէն յետոյ, Մինաս Շալեան հոն գտաւթէ . . . «Ամպերէն վեր արեւ կայ» եղեր։

Գահիրէն ունի շարք մը ընկերակցութիւններ։ Այս ընկերակցութիւնց գլուխը կը գտնուի Հ. Բ. Լ. Միւթիւնը, հիմոււած 1906ին, վսեմ. Պօղոս փաշանուածնեանութեամբ, ազատելու համար կարգ մը կուսակցականներուն «Փարա Տուր չի նէ կը մեռցնենի»ի արհաւերքէն։

Քիչ տաենի մէջ այնքան առաջ գացած է այս ընկերութիւնը, որ եղած է Հայոց «Ալիանս Իզրաելիթ»ը, ունինալով պատկառելի զրամագլուխն մը, ազգօգուտ կեանք մը. կենսատու շուք մը, խնտմակալութի մը. հարիւր մասնաճիւղ ի սփիւսս աշխարհի և Հայութեան գրեթէ ամբողջութիւնը իրեն բաժանորդ։

Եթէ մեր չորսուկէս կուսակցութիւնները չիրցան ցարդ Հայուն չնորհել նոյնիսկ . . . զայնազամութիւն մը՝ Բարեկոսրծականը տուաւ և կուտայ Հայ գիւղացին՝ ինչ որ պէտք է այս վերջինին իր կարգին տալու . . . Քիւրտին և Թուրքին,

Բարեկոսրծականը իր նպատակին և ոկզրունքին վեհութեանը մէջ պաշտելի սրբութիւն մը կրնայ ըւլւալ, բայց անոր զլուխ կանգնողները երրէք չեն կրնար պաշտումի բռնագտաեալ կուռքիր ըլլալ։

Պօղոս փաշոն կը խինթենայ պարզապէս Բարեկոսրծականին համար, ըլլալով միակ հարուստը մեր մէջ՝ որ այսքան սերտիւ վարժած ըլլայ ազգացէն գործի մը։

Գիշերը զայն կ'երագէ, կերակուր կերած ատենը անոր վրայ կ'որոճայ, Հայու մը հետ տեսակցած միջոցին միայն Բարեգործականի վրայ կը խօսի և պատրաստ է ամենամեծ զսհողութիւնը ընկելու անոր՝ որ կարենայ հաստատ և անխախտ հիմերու վրայ դնել այս Մեծ Ընկերութեան ապագան, և եթէ փաշան, իր բոլոր փաշայական կարգութեամբը չկարենայ այս անխախտութիւնը գտնել, պէտք է տիրութեամբ խստովանիլ՝ որ ցաւալի պիտի ըլլայ Բարեգործականի ապագան, զի... ամենայն աչք առ նա հային :

Բարեգործականը Գահիրէի պարծանքն է, եթէ ան չըլլար, Գահիրէն Հայութեան աչքին կուտ մը չպիտի արժէր :

Հոսերոսի ծննդավայրին պէս ինը ականաւոր Հայեր կը պնդեն թէ իրենք եղած են անհատապէս ծնուցիչը անոր ծրագրին, բայց ակնարկ մը այդ ծրագրին վրայ կը բառէ համոզուելու համար թէ անիկա կրնայ Ֆրանսացիի, Անգլիացիի, թերեւս Սրապի կամ Զինացիի մը խելքին պատողը ըլլար, բայց ոչ երբէք Հայկական գլխու մը բերքը :

Բարեգործականէն ետքը կուգայ Արարկիրի Կըրթասիրացը, որ Բարեգործականին խալպն է և նպատակ ունի մրցիլ անոր հետ՝ Արարկիրի վարժարանին սատարելով :

Արարկիրցիներու խըզ ըլլալու համար՝ Ակնցիներն ալ հիմնած են Նարեկեան մը, նոյն նպատակներով։ Չեմ գիտեր որ այս ազնիւ մրցակցութենէն

՞ Ոքան օգտուած են Արարկիրի և Ակնայ վարժարանները. սա միայն գիտեմ որ ցարդ չէ գտնուած Արարկիրցի կամ Ակնցի հարուստ մը՝ որ պատկառելի գումար մը նուիրէր սոյն գպրոցներուն։ Նորէն հոգատարը ժողովուրդն է իր ճակտին քրտինքովը։

Ուրախնամ Ընկերութիւն մը կայ, որ հազար կաղապարի մտնալէ ու քանի մը տասնեակ Ընկերութեան հետ գործակցելէ յետոյ, Օամ. Նաւասորմին պէս նաւահանգիստ քաշուած է Բարեգործականին ծոցը։

Գահիրէի մէջ Խամկավարները ունին ակումք մը, Հնչակեանները՝ սինեակ մը, Գահնակցականները՝ հնոթակոմիթէ մը, Վերակազմեալները՝ նամակատուփ մը, Տօրք Քլիւպը կնիք մը, Յառաջդիմասէր Երիտասարդացը՝ անուն մը։

Գահիրէն ունի Լսարան-Ընթերցարան մը, Պէյնէլ-Սուրէնի փասթրիմայի հոտերուն մէջ կորսուած, որ թոքախտաւորի մը պէս ոչ կը մեռնի և ոչ ալ կ'առողջանայ, չնորհիւ Սեղրաք Օտապաշեան կոչուած կաթողիկ - Լուսաւորչական - Բողոքական - Լէվանթէն - Ղպտի գործունեայ ազգայինի մը։

Գահիրէի կեդրոնականցիները վերջերս հիմնած են Ընկերակցութիւն մը, որ կոչուած է տեղական հոկայ Ընկերութիւն մը ըլլալ, ունենալով իր ծրագրին մէջ անանկ բարձր և մեծ առաջադրութիւններ, որոնք եթէ Եգիպտոսի աղատութիւն տալու կարող չեն, կարող են սակայն քիչ մը շարժում առաջ բերել

Եգիպտահայ կեանքին մէջ, այդ ընկերակցութիւնը կազմուած ըլլալով ընտրեալ, կրտկ ու բոց, գրոց խումբ մը երիտասարդ կեդրոնականցիներէ, ուրոց խումբ մը կազութին մէջ կը գրաւէ կարեւոր գիրք մը:

Գահիրէի Ազգ, մամուլը շատ ամուլէ, Կան չօրս թիրթեր, Լուսաբեր-Արեւ, Արեալոյս, Հոսանք և Մալէն:

Ասոնցմէ Լուսաբեր-Արեւ միակը եղած է որ 8 տարիէ ի գեր կուրծք կուտայ Եգիպտահայ ազնիւ պօքքօթին ընդգէմ Հայ մամուլին:

Լուսաբեր-Արեւի ծնունդը՝ շատ մը ազգութեանց ծնունդին պէս մութ է և անհասկնալի: Լուսաբեր-Արեւ շապիկ փոխերու պէս խմբագիր փոխած է, բայց երշբէք ուղղութիւն, և եթէ ներկայիս պղտիկ փոփոք մը ուղղութիւն, և եթէ ներկայիս պղտիկ փոփոք մը նշանաւուի անոր մէջ, պատճառը սա է խում մը կը նշանաւուի անոր մէջ, պատճառը սա է թէ՛ հին Երիկը մեռած ըլլալով, Լուսաբեր-Արեւ նոր ամուսնութիւն մը կնքած է:

Լուսաբեր-Արեւի էն մեծ խմբագիրը եղած է Արփիտր Արփիտրեան, որուն մեռած տեսնը զրպանէն պատճառ մը չոր հաց երած է իրեւ... թէրենի և որուն գագաղին ետեւէն 20 վայրկեանի չափ քառած են փոշաներ, իրեւ... յետին յարգանք: Ո՞գ կեանքի հեգնանք:

Որչափ պիտի ապրի, կտո՞ Ի՞րը պիտի սեսնի Լուսաբեր-Արեւ՝ ոչ ոք գիտէ, միայն թէ՝ որչափ առեն որ Տօք, Քէչձեան, Գահիրէի Տօք, Վահրամ

Թորգամեանը, ապրի և մօրուքը չածիլէ, Լուսաբեր-Արեւի անունը պիտի շրջի բերնէ բերան:

Արեալոյս՝ սառա ունեցող մարդոց կը նմանի, նոպան երեմն կը բռնէ, չի հրատարակուիր, ամէն մարդ անունը խկ կը մառնայ, մէյ մըն ալ կը նայիս առառու մը հրապարակ ելեր է կրկին:

Արեալոյս՝ Լուսաբեր-Արեւին գէմ իբր թէ ընդգիւմադիր օրկան է, և այս երկուքին մրցակցութիւնը ես պիտի նմանցնէի իտալո-թրքական նաւատորմերու ճակատամարտի մը, անշուշտ Արեալոյսին վերապահելով օսմանցիութեան պարծանքը:

Արեալոյս՝ Եգիպտահայութեան աղտոտ լաթերու տոպրակն է, կ'ուզէք Եգիպտահայ ո և է փիսութեան վրայ գաղափար մը ունենալ, թղթատեցէք այս թերթին հաւաքածոն:

Հոսանքը հիմնեց Ս. Պարթեւեան, երբ իդմիրէն Գահիրէ փախտու, այն վախով որ՝ օր մը Խտալացիք իզմիրը կը պաշարին և զինքը կը գերեն:

Մալէ՛ փիճն է այս տաղերը ստորագրողին, որ կարծելով թէ՝ Պոլոսոյ պէս Գահիրէցիներն ալ կընայ ձաղկել ուզածին պէս՝ սկսու հրատարակել այս թերթը՝ տպագրիչ Զարեհ Պէրպէրեանը տօլապը գնելով և զոչաց:

Մալէ՛ յայտնութիւն մը և պէլա մը եղաւ Գահիրէցիներու գլխուն, որոնք վարժուած չէին լրագրական սիւնակներու մէջ տեսնել իրենց մերեկսին, իրվուզը վրըներուն և ցաւագարութեանց նկարագրականները:

Թէ՝ ի՞նչ է այս չորս Ազգ։ թերթերուն — ո՞հ քառակուսիութիւնը եղիպտահայ մամուլին — ուղղութիւնը, ներեցէք որ չկարենամ այդ մասին գաղափար մը յայտնել, սա գերազանց պատճառաւ որ, այս քառակուսիին մէկ կոյսն ալ իս ինքս ըլլալով՝ ուղղութիւն չունիմ և սա չտին ալ միայն լսեմ որ այս չորս թերթերէն Լուսաբեր-Արեւ գաղտնիք մըն է, Արշալոյս՝ ազբերյա զիւրեք մը, Հոսանք՝ կամուրջ մը և Մալիք՝ փայլաչօ մը։

Լուսաբեր-Արեւ գեռ կ'ապրի, Արշալոյս՝ վարժ է մահուան տտպնապնիրու, իսկ Հոսանք և Մալիք՝ ցուրտ կլիմայի բոյսեր ըլլալով՝ վախ կայ որ եգիպտահայ չորութեան մէջ չուտով չորհան ու վերնան։

Եգիպտասի մէջ հայերէն թերթ չապրիր այնչափ ատեն, որչափ ատեն յամառին անոնք հրատարակուիլ ամբողջ հայերէն լեզուով։ Եթէ էջ մը, կամ 1—2 սիւնակ տրաբերէն։ Փրանսերէն հրատարակուի, տարբերութիւն մը ընէ թերեւու։

Բարեգործականին Միութիւն թերթը այս քառակուսիին մէջ տեղ չունի, անիկա գաւառին և գաւառացիին օրկանն է։ Թէ ցարդ ի՞նչ օգուտ ունեցաւ Միութիւն բնագաւառն՝ ատիկա ալ գացէք հարցուցէք Մրտոյին, կրպոյին և Հասոյին։

Գաղափար մը տալու համար եգիպտահայ մամուլին ցաւալի վիճակին վրայ, ստորեւ կը գնենք լնթերցասէր հասարակութեան վարուելակերպէն դըրուագ մը։

Ըսենք որ Յակոբ ազան բաժանուրդ է։ Նախ Յակոբ աղան՝ մինչեւ որ թերթը իր տարեկանը չբոլորէ կուտ մը չի տար, գործ չունի նէ թերթին տէրը, Յակոբ աղային հասկցնէ որ՝ թուղթի, տպագրութեան, խմբագրի, փուլի գրամի պէտք կայ։ Յակոբ աղան իր թերթին հասցէ կուտայ բարեկամի մը խանութը։ Թիշեալ բարեկամը, Թորոս աղա, կը կարդայ թերթը և կը ձգէ սեղանին վրայ։ Քանի մը հոգի կ'օգտուին անկէ։ Մարկոս աղա մը՝ Յակոբ աղային խանութը գացած ատենը կը հանգիպի Թորոս աղային և թերթը կարգալէ յետոյ գրպանը կը գնէ Յակոբ աղային տանելու համար։ Ճամբան Կիրակոս աղա մը իր խանութը կը տանի Մարկոս աղան, հոն թերթը կը կարգացուի և նորեկ բարեկամ մը՝ Ստեփան աղա, տեսնելով որ իր ազգականներէն Տիմոթէսս աղային վրայ գրուածք մը կայ մէջը՝ կ'առնէ թերթը, յաջորդ օրը Սարգիս աղային խանութը Մարկոս աղային տան համար։ Յաջորդ առտուն՝ Ստեփան աղա՝ Տիմոթէսս աղային վրայ գրուածքէն Կրակ կտրած, չունչը կ'առնէ Յակոբ աղային խանութը, հոն պաշտօնապէս ժողով կը գումարուի, հոգին բերանը եկած . . . թերթին վրայ գոտի մը կը փակցուի, հասցէն կը գրուի, երկու սեւ գիծերու մէջ ալ «մերժուած» և խմբագրութեան կը զրկուի ի նշան զայրայթի։

Եւ ըսել որ Գահիրէի մէջ ալ հայերէն թերթ կը հրատարակուի և հոն ալ Հայեր կան!!։ Ամասիա և Բիւթանիա շատ աւելի բարեբախտ են Գահիրէէն։

Գահիրէի մտաւորականներուն գլուխը կը գըտնուի նահապեան Յովհաննէս Սեթեան, որ իր անցուցած Յուզման ժամկերէն յետոյ՝ Գահիրէ եկած է Համբարտութեան ժամեր անցնելու համար։ Գահիրէի Հայերը, բացառիկ ժէսթով մը, որոշած են իր յորենանը կատարել՝ կեղրանական վարժարանի, Հայ գիրերու գիւտի, և Հայ տպագրութեան 400ամեակի յորելեաններէն անմիջապէս... ետքը։

Յովհ. Սեթեան՝ իր ալեւոյթին մէջ, յանկարծ Հիւկոյական աւիւնով մը և լեզուով սկսաւ եօսէյ Վանանթնուեն ձարսնական անունին տակ հայրենաշունչ ոտանաւորներ գրել, որոնք եթէ տարիներ տուած գրուելով կա Հեյլի Դեսպանախորհուրդին զրկուեին, Հայկական Խնդիրը գոյութիւն չեր ունենար այսօր։ Մեղք որ այդ գեղեցիկ ոտանաւորները գատապարտուած են... Հոսանքէն քչուելու։

Եգիպտահայ գրականութեան մանեակն է Վահան Մալէզեան, Մեծ Ատենագպիրը, Մեծ Տարագիրը և Մեծ Մէթը, որոն կիսուն չափ բանաստեղծական փափկութեամբ և տաղանդով տողեր արտագրող մը եթէ կարենայ ցոյց տալ իր հեմքերիներուն մէջ Ռ. Դարրինեան՝ թող բարեբախտ համարէ ինքզինքը իրեւ կովկասահայ։

Շիք, շիք, շիք ծայր աստիճան, միշտ ձեռնոցապատ, միշտ խնամքով արդուզարդուած, մեղք որ ակնոց չի կրեր Մալէզեան։

Գահիրէի Պառնասը, Շարա Մանախ քաշուած՝

առօններու և կնիկական աշխարհի մեր բրուպատուրն է վահան, որ վերջերս հրապարակ հանեց իր Կերպեները, տասը տարիի վեր աղջիկներու ձեռքէն և կնիկներու աշուկներէն քաղած ու քաշած տառապանքներուն պլազմումը, համառումը, զորս երգած է Թրանսացիի մը նրբութեամբ, իտալացիի մը աւելնով և Հայու մը տպագրութիւնով։

Մալէզեան մեծ գիր ունի Բարեգործականին մէջ որուն տեղեկագիրները կը խմբագրէ՝ բանաստեղծութիւն մը արտագրելու չափ չուտ և նուրբ։ Մալէզեան՝ մեր մէջը այն Փիւնիկ գրագէտն է, որ յաջողած է փաշաներու շունչին տակ տպիլ և մօտենալ անմոց առանց գիրք մը հրատարակել տալու խնդրանքը ունենալու լեզուին և ձեռնոցներուն ծայրը։

Շատ բարի տպայ է Մալէզեան, շատ քիչեր յաջողած են զինք ճանշնալ, միայն թէ՝ Պօղոս փաշային ստորագրութեան քոյն իր նիմբալը ստորագրութիւնն ալ գնելու պատեհութիւնը՝ թեթեւ շեշտ մը գրած է վերջերս իր գրառելակերպին մէ։

Եագուապ Արթին փաշան կոչուած է բլալու եղիպտահայ գրականութեան Հայ Նասրէտարին հօձան, ժողովրդային սիրուն պատմուածքներ ունի, զորս իրեն յատուկ մանրեազ մը կը գրականացնէ Փրանսերէն։

Ա. Պալեանի անունը կցուած է Եագուապ Արթին փաշայի անունին, և Վահանի հետ մասուներուն հայերէնի թարգմանութիւնը Ա. Պալեանի կը պարտինք,

որը ունի նաև իմաստափրական և միայն իրմէ հասկըցուելիք շատ մը գրութիւններ :

Եթէ Գրիգոր Աղաթօն օգտակար եղած է Հայութեան իր սահմանագրութեամբ, իր զաւակը երուանդպէջ Աղաթօն ոչ նուազ օգտակար եղած է Հայ գիւղացին, գրիկելով անոր հողը՝ փճանալէ, կովը՝ մեռնելէ և այգին ոչնչանալէ։ Միուրիւն թերթին մէջ ունի մասնագիւտական յօդուածներ, որոնցմէ միայն բան մը կը հասկնայ Հայ գիւղացին։

Մկրտիչ Անդրանիկեան կրնար Բիւղանդ Քէշեան մը ըլլալ, եթէ իրեն յատուկ թերթ մը ունենար։ Գրած է երկու գրքոյկներ, երկուքն ալ վիճաբանական։

Նաղարէթ Աղաղարմ որքան նշանաւոր Արարկիրցի և դիւանապետ, նոյնքան նշանաւոր գրող մըն է Գահիրէի մէջ։ Երկար ատեն Արեւելք թերթին թղթակիցը եղած է։ Գրած է «Նօթեր» մը եգիպտոսի վրայ, պատմելով Եգիպտակայ Կեանքը, որուն սակայն ինչ ինչ մասերը ինչ ինչ պատճառով եւ ինչ ինչ վարպետութիւններով յապաւած է, չըսելու համար կլլած է տկամայ։ Հրտառակած է նոյնպէս Խղմիրլեան Հայրիկի «Նամակներ»ը, ուրկէ կարելի է քաղաքավարական դասեր առնել և սորվիլ թէ, նամակի մը մէջ ի՞նչպէս հին ծանօթներու բարեւ կը դրկուի և հավատիսներ կ'առնուի։

Այս գիրքը պատճառ եղած է որ Արարկիրի կրթառիրացը և Ակնայ Նարեկեանը . . . համբուրուին

իրարուհետ և համերաշխարար գործեն !!

Սեղբար Օտապաշեան մեր այն գրողներէն է, ուրնք սիստ՝ այլ կոյր հաւատաքը ունին թէ՝ իրենք գրող են։

Այս մտրգը Ռատինի Արալին միայն կարգացած է և այնքան յափշտակուած՝ որ ա՛լ ուրիշ գիրք ձեռք չէ առած։ Գրականութեան խարանական սեռը միայն մշակած է, և այնքան հաւատարիմ է այս սեռին, որ Շէյս Մահտիներու, Ապիտ Պէտէգիներու մօլուքէն լսարաններ կը հանէ իրր հետեւութիւն։ Կը գրէ Վէնեհատիկի աշխարհարարով և գրութիւն մը հրատարակելէ յետոյ, իր ընթերցողներուն մօտ կ'երթայ հորկ եղած բերանացի բացատրութիւնները տալու։ Հիմա քաշուած է գրական հրապարակէն, սրավհետեւ Լուսանին հետ գործ չունի ալիւս։

Երուանդ Քէրէսթէճեան, Եգիպտահայ գրականութեան գասալիք Պարմնեանը, հարհառ գրող մը որ իր մէկ ՆշԴԻՐԱԿովը ուզած է բոլոր Եգիպտահայերուն վիզը կարել և նեղոսը նետել։ Դաշնակցականներէ ծիծ կերած է, և որուն հացագործները իսկ սպառնացած են հաց չտալ, եթէ չարունակէ գրականութեամբ զբաղիլ։ Անօթի չմնալու համար Քէրէսթէճեան քաշուած է գրականութենէն, չմոռնալով երբեմն առ ու ան գրագէտին մօւսան ըլլալ, օգտակար առաղճներ հայթայլով։

Արտաշէս Մարլեան Գահիրէի Երուանդ Օտեանն է, սա տարբերութեամբ որ Օտեան՝ խմածը չերպեր,

ոչ ալ Պառպա Եանին կ'Աստուածացնէ, մինչ Մարլեան
թէ կը խմէ և թէ կ'երգէ, երկուքին մէջ ալ դնելով
արտակարգ կարողութիւն մը և պերիական տա-
ղանդ մը:

Լուսաբեր-Արեւի հանգստեան կոչուած միամեայ
խմբագիրը Յարութիւն Արսլանեան վերջին երկու
տարիներու մէջ յայտնութիւն մը եղաւ կատարեալ:
Այս մարդը Ատանայի մէջ հերոս, Այնթապի մէջ՝ փա-
խըստական, Աղեքսանդրիոյ մէջ թիւթիւննի և Գահի-
րէի մէջ՝ Տերվիշ մը եղած է: Մարտիլացիի մը չափ
սահուն կը խօսի Ֆրանգերէնը և Գոնիացի շէյխի մը
վայել կլզմակին մարփուճը կը քաշէ:

Բ. Դրան գրագիրներէն աւելի լաւ տաճկագէտ
է և իր հայերէն յօդուածները ընդհանրապէս կը
գտառնան քաղաքականութեան շուրջ:

Պուլաքի մէջ մենակեացի կեանք կը վարէ և իր
տան ախրանհիին Խտալացի ըլլալը Թրիբոլիի մասին
ունեցած իր հայրենատէրի զգացումներէն բան մը չէ
կրցած զեղչել: Երեք ծարայեղ յայսեր կը տածէ, կամ
Արտաքին Գործոց նախարար ըլլալ Պոլիս, կամ Ա-
տանայի վալիի օգնական ըլլալ և կամ Բլաս Օբէրա-
յին մէջտեղը օր մը յանկարծամահ ըլլալ: Երեքը
մէկաեղ սրտանց կը մաղթեմ իրեն:

Աժտէբեան մէկն է անոնցմէ, որոնք աշխարհի
շրջանը կը կատարեն հեւ ի հեւ, թատրոնի մը թիւկ-
նաթոռը բաղմած և... սինէմայի տեսարան մը գի-
տելով: Այս տղան զրա մը ունի մեղի հասկցնելու որ

Մարիգայլին, Աննէթայլին, Ժօրժէթին հետ ի՞նչ ըրած
է եկեղեցին պատին տակ, կամ թատրոնի մը մէջ,
կամ պարտէզ մը: Աժտէբեան հթէ գրագէտ չըլլար և
սենեկապան մը ըլլար, ապահովաբար 24 ժամ միեւ-
նոյն մարդը իրեն բաթրօն չպիտի ունենար, ննջա-
սենեակի գաղտնիքները դուրս հանելուն համար:

Ուսէն Երկաթ անունով բանաստեղծ մըն ալ ու-
նեցաւ Գահիրէն, Տօք. Շամլեանի սինինիկ տղան, որ
«Երգեցի...» անունով ոտանաւորներու ստուար հա-
տոր մը հրատարակեց, խերը անիծելով պապային 30
հատիկ կարմիր կիթեներուն:

Այս գիրքը Երգիծական հրատարակութիւն մըն
է, ուր տաղանդաւոր բանաստեղծը խերը անիծած է
նմանապէս կովկասահայ լեզուին, բանաստեղծութեան,
ճաշակին և այն կնոջ, որ զինքը ճշմարիտ բանաս-
տեղծ մը կարծելով, խեղճ տղուն սենեակը մտեր է
գաղտագողի և պատճառ դարձեր է որ պտըլիկն Շամ-
լեան վախէն... բանթալօնը թրջէ ու թքնէ կնոջ ե-
րեսին՝ խրսէն!

Վահան-Ասլան, վաղուան վարդապետը, զգայուն
բանաստեղծը գաւառի, որ «Արցունիք» անունին տակ
իր ճշմարիտ արցունքը քամած է: Մեղք որ այդ
տղան ոչ ոքէն հասկցուեցաւ և Մինաս Մալեան մը
չգիտցաւ իր արժէքը, որքան գրագէտի, այնքան մը
եւս ուսուցչի արժէքը:

Մինաս Մալեանն ալ պէտք է Գահիէի մտաւո-
րականներու շարքը դասել, որովհետեւ Մալեան-

գժբախտութիւնը ունեցած է գրելու «Փէշտիմալճեան պատուելիի կենսագրութիւնը», և ծնունդ տալու Գալուստեան վարժարանի «Յայտագիր»ի մը, որուն մէջ գրուածները այնքան ստոյգ են, որքան ստոյգ՝ Պոլսոյ մամուլին մէջ գրուած լուրերը պատերազմի վրայ:

Եղիշէ Թորոսեան Եգիպտահայոց Եղիա Տէմիրճիպաշեանն է, անոր համգամանքը իւրացնելով լիուլի, առանց սակայն պուտիկ մը անոր կարողութենէն զէթ գողցած ըլլալու։ Լաւ գրող մըն է Թորոսեան, եթէ յանցանք մը ունի, այն ալ իր վերնագիրը՝ գրած յօդուածներուն չի կրնալ պատշաճեցնելն է։

Նազարէթ Աղազարմին պէս Արարկիրցի է, անոր չափ քաջ գիտէ Եգիպտահայոց գաղտնիքները, միայն թէ՛ Աղազարմ գիտցածը իրեն կը պահէ, Թորոսեան, վրան 100ին 50 բարդելով ժողովուրդին կը քէ։

Երբեմն անանկ խօսքեր կ'ընէ Թորոսեան՝ որ կը զարմանաս, մէկ վայրկեան չանցած՝ ջախջախիչ փառտերով կ'ապացուցանէ որ... մեր գիտցած Եղիշէն է ինք դարձեալ։

Եգիպտահայ գաղութին մէջ չկայ մէկը որ սիրէ Եղիշէ Թորոսեան ըստած մարդը, բախտը անանկ մը բերած է որ այս զգացումը փոխագարծ ըլլայ։

Կ'ըսեն թէ Հրանդ Ալատին անունով գրագէտ մը եւս կայ, որ Լատիներէնը քաջ գիտնալով՝ Տանդէի դժոխքը թարգմանած է գժուխք լեզուով մը։ Հայր Արսէն Դաղիկեան վերջերս հրատարակած է խղճամիտ

վիճակագրութիւն մը, ուրկէ կը տեղեկանանք թէ՛ Ալատին՝ իր թարգմանութիւն իւրաքանչիւր բառին մէջ՝ 2, իւրաքանչիւր տողին մէջ՝ 20, և իւրաքանչիւր էջին մէջ՝ 200... լեզուական սխալ գործած է ակամայ։

Հայոց Վիքթորիէն Սարտուն, Տիգրան Գալէմճեանն ալ Գանիրէի անմահներուն շարքը կը դասուի։ Այս մարդը զարմանալի արագութեամբ թատրերգութիւն կը գրէ, գրիչը ձեռք առնելը և սիրակու մը վառելը մէկ կ'ըլլայ, սիկառը երկու չեղած՝ թատելցութեան վարագոյրը իջեցուցած է արդէն Գալէմճեան։ Իր թատրերգութիւններուն մեծ մասը կը մնայ տետրախներու մէջ, գերասանի չգոյութեան պատճառաւ։ Մեղք որ իր յարելեանը չեն կատարեր, հակառակ որ 50է աւելի տարիներ գերասաններու հետ ապրած, անոնց համար աշխատած, անոնց դրամ վաստկցուցած և ինք... անօթի մնացած է։

Պատուելի Հայկազուն Խանդամուր, Բողոքական համայնքին համակրելի և մինինիկ պիտը, երգիծական տաղանդին կը միացնէ ուշագիր զիտողի, խորունկ մտածողի և լաւ բեմբասացի կարողութիւններն ալ։ Բուրգերը և Ֆէլահը իր ջլդերուն դպած են և իր գրականութիւնը նուիրած է ամբողջովին այս երկուքին։

Սուրէն Պարթեւեան, այլ անուամբ Սիսակ Պարտիզպանեան, նոր անուամբ Հոսանք, Գանիրէ եկած օրէն ի վեր ինքինքը տուած է բանի մը՝ որուն ինչ

ըլլալը ինքն ալ չգիտեր, դրականութիւնն, բանաստեղծութիւնն, յարձակողական, գովարանական, cruelle enigme !

Գրանեան, որ երբեմն բանաստեղծութիւններ կը գրէ իզմիրեան շունչով։ Սէթ Գալէմճեան, որ Գալիմեան անունը մոռցնել չտալու համար դրականութեամբ կը գրադի ակամայ։ Վահան Զարդարեան, հարուստ մեռելներու փորենին, գամբաններու լեզուագէտը և տապանաքարերու գիւցազներգուն, որ «Յիշասակարան» անունով մեռելագիրք մը կը հրատարակէ, և որ Հայ Տպագրութեան 400 ամեակին առթիւ զօռ մը ունի լէօի չափ նշանաւոր դէմք մը դառնալու։

Վերջապէս Ռատուլ-Բօնչօնը, այլ անուսամբ Գրիգոր Համբիկեան, եզիպտական մակդիրով Մալէշ, Լուսաբերեանով կադմոս, որուն մասին ոչ մէկ կարծիք կը յայտնենք առ ի համեստութիւնն, այդ ձանձրոյթը թողլով ընթերցողներուն, խնդրելով սակայն որ անկեղծ ըլլան։

Գահիրէի մտաւորականներու շարքին պէտք է յիշատակել անպայման կարգ մը անպաշտօն մտաւորականներու անունները եւս, այսպէս անունները Տ. Տ. Սուրէն Զաքմաքճեանի, Միսաք Հունկի, Արմենակ Փափագեանի և Արթաքի Մագմանեանի, որոնք եթէ գոյութիւն չունենան և զըեթէ բռնի կերպով մէկուն ձեռքը լրագիր մը, ուրիշի մը ափը գիրք մը չթիսն, գժուար թէ Գահիրէցին լուր ունենայ որ՝ Գահիրէի մէջ Հայերէն լրագիր կ'ելլէ կամ գիրք կը

հրատարակուի։ Ուստի յանուն եզիպտահայ մտաւորականութեան՝ սրբիակալութեան քուէ կ'առաջարկեմ յիշեալ ազնիւ անձնաւորութեանց։

Գահիրէի բնական տափակութեան հետ կրնայ մըրցիլ նաև Գահիրէցիին կեանքին տափակութիւնը։ Գահիրէի մէջ Հայուն կիրակին՝ Պոլսեցիին Երեքշաբթիէն աւելի տափակ է, և Զատիկին ու Ծնունդը՝ Մեծ Պահքէն աւելի տափակագոյն։

Գահիրէցիին ամուրիի կեանքը և ամուսնացեալի կեանքը զգալապէս տարբեր են։

Էմնաֆ դասակարգը կը սիրէ ախշամնիութիւնը, ըլլայ ամուրի կամ ամուսնացած։ Ախշամնիական կեդրուններն են Գաֆէ Շիշ, Պար Քրիսթալ և Գաֆէ տը լս Բէ։ Այս երեք ազգացին սրճարաններն ալ նշանաւոր են Գահիրէի մէջ։ Պոլսէն նոր եկող մը առաջին անգամ ստիպուած է այս երրորդութեան գիրկը նետուիլ, և մինչեւ մեկնած օրը չբաժնուիլ անկէ, ուրիշ նետուելիք տեղ մը գոյութիւն չունենալով։

Այս սրճարանները — սրճարան ըսելով հեօտէ զանվեսի չհասկնալ, այլ Գահիրէական մէրմէկ Սրլանտիտներ — սրճարանէ զատ են նաև՝ Առաջնորդարան, բօսք ու սրբանուած և Աղքատախնամ։

Իրիկունները տեսարանը հմալիչ է այս պարերուն մէջ, Ամէն կողմէ կը թափին, մտաւորականը, վաճառականը, արհեստաւորը, դասատուն, բժիշկը, փաստաբանը, սոկերիչը, և զիպիպի (օղի), պիթապի գաւաթներու շարունակական բաղխումին մէջ՝ առաջնորդ

վար կ'առնուի, դպրոց կը բարեկարգուի, հանրագութիւններ կը պատրաստուին՝ Պոլսոյ մեզեները կը փնտուուին, Վասփորը կը յիշուի, մէյլըն ալ ժամացոյցը կը նային որ... տասնըմէկ եղեր է, ամուսնացածը տունը կ'երթայ, ամուրին ալ ժամանակ անցընելու, որով առաջնորդն ալ իր տեղը կը մնայ, դպրոցն ալ:

Գահիրէի մէջ կայ երիտասարդութիւն մը որ զարդացած է, շիք է, կը սիրէ կեանքը, հաճոյքը, կինը, խաղը և գինին։ Այս երիտասարդութեան հացուստ դաստկարգը իր մասնաւոր շրջանակները ունի ելլենէին։ Ժառատէն տը Բառի, Մարկրիթա, Անպասատէօր եւայլն, որոնք լիուլի կը բաւեն գրպանին փարան հատցնելու և կեանքը կարձեցնելու։ Երիտասարդութեան միջակորեար դաստկարգը աւելի տոհմիկ, մարդամօտ և ազգային չունչ մը ունի վրան։ Ասոնցմէ շատերը կազմած են մարմնամարզական եւ թատերական խումբեր և սակայն չեն կրցած յաջողիլ գժրախտաբար։ Նախ որ յաւակնոտ են, Քէնովարէ խաղացողները՝ Քուօ Վատիսը փորձելու կ'ելլեն, իսկ ատրիմ մը ցատկողներն ալ՝ կ'ուզեն Սթօքհօլմի Օլիմպիականներուն մասնակցիլ։ Երկրորդ որ Հայ են, և Հայ ըլլալնուն համար Հայը չի քաջալերեր զիրենք, և երրորդ՝ այս խումբերուն ամենէն ստուարաթիւը կ'ամ 5 հոգիէ կը բաղկանայ, վեցերորդ մը մէջերնին մտնալուն՝ երկուք ալ կը համոզէ իրեն հետ և նոր խումբ մը երեւան կը հանէ։

Եղիսաբետակաց երիտասարդութիւնը կը տեսնէք ամենէն աւելի կիրակի օրերը եկեղեցին ըստիը, ուր tout endimanché ճախա կ'ընեն Գահիրէցուհիներուն և առանց այս վերջինները լուր մը, կամ կասկած մը ունենայու, իրարու մէջ կը բաժնեն զանոնք:

Եղիպատրհայ երիտասարդութիւնը հանդարտաբառ
րոյ է . մէջևերնին Դաշնակցականներ կան . որոնք Ռամ-
կավարի մը չափ հեղ և անվիսու են : Զարդացած են
և եւրոպական ամէն նորոյթէ քիչ շատ կը հասկնան :
կը կարգան բոլոր Հայ թերթերը , կը յաճախեն թատ-
րունները և գոնոէլները , կը պարեն , կ'երգեն , վեր-
ջապէս բոլոր ճաշակներէն ալ քիչ թէ շատ ունին :

Ոչ կծծի են և ոչ ալ շռայլ, լաւ կը շտար և առ
շիւնին գիտեն, իրար իսկնթի պէս կը սիրեն, բայց
երբ պար մը նստին, առէն մարդ իր խմածը ինք կը
վճարէ:

Քիչ մը բայրաստնքը կը սիրեն. զիզակու շահ
ջանութիւնը և աղջկայ լսի լսուը, ինչ ո՞ր չպիտի
կրնային զրուցել մէկու մը երեսին, կը զրուցեն ե-
տեւէն :

Երիտասարդութեան մէջ կատարեալ հաւատարութիւն կը տիրէ. հարուստի, էստաֆի գասակարգային խափր չկայ, հայրերնին ու մայրերնին հակառակ որ այս զգացումը ծալրային աստիճանի հասցնեցած են, տղաքը երբէք չեն ազգուած.

Եղիպատրիայ երիտասարդութեան խոչալը զուած
հայուհիի կամ իզմիրահայուհիի հետ ամուսնանալ է,

մէջերնին ամուրիները կը վխտան, սիրահարութեան մէջ շատ անձարակ են և ամչկոտ ու երկչոտ՝ աղջկան մը չափ, չափիսնիք չեն երբէք, և երբ կարգուին՝ սիրաբանութեան արդիւնք չէ ան:

Սուառէի մը մէջ րօլքա մը, մատուակուած գաւաթ մը իքսիր՝ տարիներու սիրաբանութեան հաւասար է: Կը սիրեն հայրիկին մայրիկին խօսքը մտիկ ընել և անոնց՝ կամ խրլավուզին խօսքովը և ընտրանքովը կարգուիլ:

Երբէք չէք կրնար լուել որ եգիպտահայ երիտասարդ մը՝ աղջիկ մը փախցուցած ըլլայ, կամ այնպիսի արարքի մը մէջ գտնուի. որ աղջկան ծնողքը ստիպուի աղջիկը հանել իրեն տալ:

Ընկերասէր են, ընկերոջ համար հոգի կուտան, բարի տղաք են, միայն թէ խաղամոլ են, ախտ մը՝ ուրկէ վարակուած է ամբողջ եգիպտահայութիւնը գրեթէ շտո քիչ բացառութեամբ:

Նարտը, Բօքէրը, Պաքարան, Երեսունըմէկը կը պաշտին, Լորտի մը պաշտարիւնով օրականնին խաղի կուտան առանց բարկանալու և յաջորդ գիշեր նորէն բախտերնին կը փորձին... պարտքով:

Եգիպտահայ երիտասարդութիւնը կը մեռնի ձանձրոյթէն, կը նեղուի կնկան, աղջկան չգոյութենէն, կը գանգտատի քրիզէն և կը նախանձի անոնցմէ՝ որոնք առաւելութիւն մը ցոյց կուտան իր վրայ ո և է կերպով: Գործի մէջ լուրջ է, կոտրտուող՝ սուառէներու մէջ, ճարպիկ՝ պարելու մէջ, զէրօ՝ սիրաբաներու մէջ,

սիամիտ՝ հաւատքի մէջ, հիացիկ՝ Պոլիս այցելելուն, բոլիթիքոս՝ գլուխ տանելու չափ, եկեղեցաէր՝ սարկաւագ ըլլալու հաւասար, և բարի հայր մը՝ ընտանեկան կեանքի մէջ:

Գահիրէի մէջ այսօր կը տիրէ առեւտրական քրիզ մը՝ որ վախնամ բրոնիկ գառնայ: Ոչ թատերական տոմսակ կրնաք քշել, ոչ թերթ ծախել, ոչ գիրք տեղաւորել, ոչ նպաստ հաւաքել, բան մը չէք կրնար ընել, որովհետեւ քրիզ կայ:

Ի՞նչէ աս քրիզը: Հողերու վար վեր իյնաւ ելելէն առաջ եկած մահանայ մը պարզապէս:

Շատեր ժամանակին պորուայի պէս խաղացեր են և յետոյ խախայի պէս մէջտեղ մնացեր են, ասկէ առաջ եկեր է քրիզ մը՝ ուրկէ աւելի գերագոյն պատճառ մը չէր կրնար գտնել Գահիրէցին՝ պատ քաշելու համար ամէն բանի դէմ:

Բայց, քրիզէն լվասուողները նորէն քանի մը հազարնոց մարդիկ են, սակայն՝ Գահիրէի մէջ քանի մը հազար բռնողին երեսը չեն նայիր և եսնաֆ կ'անուանեն զայն:

Մըսրդի ոսկին, որուն վրայ մեծ հաւատք ունին արտասահման գտնուողները, Փարաւոններու պէս պատմական դարձած է, և անթիգայի պէս շատ քիչ տեղ կը գտնուի: Արդի ոսկին բարիթան է:

Գահիրէի Հայ վաճառականները բաւական թիւ մը կը կազմին, մեծ վարկ և պատիւ կը վայելին և շատ ալ հարուստ են:

Առաջին տեղը կը գրաւեն ծխախոսի վաճառաւկանները, որոնք մեծ գործարանատէրեր են, խոշոր ֆապրլիգաներ, բազմաթիւ ձիւզեր և բռնուած անուններ ունին:

Մաթոսեան, Կամուրական, Մելքոնեան, Իրէքեան, Հաճէթեան եւն. Փիրմաները Ֆէլլահը անդամ գիտէ: Գործ փնտուղ երիտասարդները ձանձի պէս կը փակին այս ֆապրիքաթէօրներու օձիքին և կը յաջողին գործ մը ձեռք բերել, և եթէ աշխատասիրութեամբ յարատեւեն, քիչ ատենի մէջ մէյմէկ թիւթիւններ կ'ըլլան իրենց բաթրօններուն շնորհիւ:

Հողատէրերն ալ նշանաւոր են Գահիրէի մէջ, Պօղոս փաշա, Աղաթօն պէյ, Անդրանիկեան, Կարապետեան եւն, որոնք մէյմէկ տայրէ կամ պիւոս ունին և մինչեւ իրիկուն կը գրաղին իրենց կալուածներուն և հողերուն տնտեսութեամբը:

Ասոնցմէ ետքը կուգան բուն վաճառականները պասմայի, խասայի, երկաթի, չանաք չէօմէքի, եւն..:

Ասոնց մեծ մասը հօրերնէն տասնոց մը տեսած չեն. այլ ինքնօգնութեամբ և Եգիպտոսին Արքահամեան պէրեմիրի օրերուն հարստացած ու գիրք շինած են, այն ալ չարաչար տանջանքով, կեանքերնին կէս մը վրայ տալով, շահածնին ինայելով, Հայ ըլլալին մասնալով և ազգայինճիսութենէ վազ անցնելով:

Հայ վաճառականներու օճախներն են, Մուսքի, Համզաուի, Պէյն-Էլ-Սուրէն, Բլաս Օրէրա, Նուպար փաշա, Պուլաք և Սարթիէ:

Մեծ մեծ թապէլաններ, խոշոր խոշոր խանութներ ոի' փնտուէք, Փէլլահական փողոցները, խանի քէշներ, ապուշէպէկաւոր պուճախներ, ուր սակայն ամրակուռ քացանները տիտան հասակնին ցցած են անպատճառ:

Գահիրէի Հայ վաճառականներէն շտա քիչերը կը սնանկանան, և եթէ սնանկանան՝ գէպ ի ներուը կը նախընտրեն:

Ընդհանրապէս բարի մարդիկ են, մինչեւ որ նպաստի եւն.ի խօսք չընեն՝ շաքարի պէս անոյշ կը խոսին և քաղաքավարօրէն կը վարուին հետզ. ամէն ազգի համար տարբեր լեզու, տարբեր կշիռք և տարբեր գին կը գործածեն, գաղութին մէջ լաւ համբաւ կը վայլեն և Ֆէլլահին կոյր վստահութեանը արժանացած են մեծ մասով:

Միայն կեսարացինները քիչ մը մրցակցական ոգին կը սիրեն, այն ալ ապրանք ծախելու մէջ, սակայն այս ալ պէտք է առեւտրական իւշկիւզարութիւն մը նկատել և բուն հոգին հասկնալու համար կհսարացի ըլլալ:

Պաշտօնեայի կեանքն ալ հեշտ է Գահիրէի Հայ վաճառականնին մօտ, բազդատելով Պոլսոյ և Իզմիրի հետ: Լաւ վարձատրելէ աւելի լաւ կը վերաբերուին, իբր գերի չեն գործածեր, ինսաֆլլ կը վարուին:

Սակայն չմոռնանք որ մէջերնին անանկ լուսական չէ ապահով ալ կան, որ կ'ուզեն իրենց պաշտօնեան տեսչէրեր ալ կան, որ կ'ուզեն իրենց պաշտօնեան տեսչներ Ֆուլ ուտող, սուբութը պառկող և կելիպիկ հագնել

նող և ասոր համար չեն քաշուիր իրենց պաշտօն-
եային ափը գնել երբեմն ամսական 150-200 դրուշ,
որ Գահիրէի մէջ մէզ մէզ անգամ չըլլար:

Գահիրէի Հայ վաճառատունիրէն շատերը ընտա-
նեկան կազմակերպութիւն ունին, կը նայիս Իսկին՝
բաթրօնին եղբայրն է, գործակատարը՝ քրոջ տղան,
հաւաքիչը՝ եղբօրորդին, թէզկեահտարը՝ քրոջը աղ-
ջըկանը տղան, համարակալը՝ թէլզէին աղջկան ա-
մուսնոյն քրոջը տղան եւն. Ասկէ սա օգուտը կը
ծնի որ, բաթրօնը թէ՛ գործը կարգադրած կ'ըլլայ և
թէ կարօտ ազգականներու բարիք մը ըրած, երկ-
րորդ, պաշտօնեան երկուքը մէջ մը ամսականի յա-
ւելում չի պահանջեր, բաթրօնը իբրեւ ազգական
տեղեակ ըլլալով իր ծախքերուն և գիրքին, և եր-
րորդ ազգական ըլլալով հաւատարիմ կ'ըլլան:

Գահիրէի մէջ միայն ազգային գործերն են որ
մենաշնորհ եղած են, որով՝ հայ վաճառականը մէջը
չէ այս սէնտիքային: Շատեր կան որ առաջնորդին
եպիսկոպոս թէ վարդապետ ըլլալէն, կամ անունը
Աղաւնունի ըլլալէն խապար չեն, ժողով, ընկերու-
թիւն ի՞նչ է չեն գիտեր, եկեղեցիին առջևէն տարի-
ներով անցած չեն, միայն Բարեգործականը քիչ շատ
ձանօթ է իրենց, անոր ալ միայն Պ. Հաւաքիչը կը
ձանչնան իբրեւ... գործօն անգամ:

Երբեմն՝ հազարումէկ նազանքով իրենցմէ մէկ
քանին ո և է ազգային պաշտօն մը կ'ընդունին խա-
րէր համար, բայց շատ անգամ այնքան ժողովի չեն

մասնակցիր, որ եթէ հարցնես՝ իրենք ալ չեն գիտեր
թէ՝ ո՞ր ժողովին կը մասնակցին, և կամ ի՞նչ է ի-
րենց պաշտօնը: Որովհետեւ Գահիրէի ժողովները
անուանապէս թէեւ 4-5 հոգիէ կը բազկանան, բայց՝
էապէս ամէն ժողով գործօն անգամ մը ունի, որ իր
ընկերներուն ընելիքը — շատ անգամ ալ չընելիքը—
կ'ընէ:

Գահիրէն ունի Խան Խալիլ մը՝ որ սակերիչներուն
եաթախն է և Պոլսոյ Զուխանձի Խանին ճշգրիտ մէկ
մանրանկարը: Հոն մտնելուդ կը յիշես որ Հայ ես,
շուրջդ Հայեր կան, որոնք Հայերէն կը խօսին և
Թուրքերէն կը հայոցին:

Ազգայինճիութիւն, բօլիթիգա, թօհաֆութիւն՝
մթօք ապրանքի պէս մեծաքանակ կայ հոս:

Զարդերուն Պոլսէն փախած վարպետ արհեստա-
ւորներ կը վխատան, որոնք Պոլսոյ ախը կը քաշեն,
տիւզը կը փնտուեն, Ալէմտաղին կ'երազեն, Հիւնքեարը
կը յիշեն և «Փառք ի բարձուն» երգելով գործերնուն
կը նոյին:

Խան Խալիլ այն երանելի և արգասարեր վայրն է
Գահիրէի՝ որ միայն ծնունդ կւտայ հովարտաներու,
ատենապետներու, կուսակցականներու, հանրագրու-
թիւններու, խըռերու և կիւռերու:

Եթէ Խան Խալիլը չըլլար, Գահիրէի Հայերը շա-
տոնց Անգլիացի կամ Ղափոի եղած էին և Աստուա-
ծածին եկեղեցին շատոնց թօփը նետած կ'ըլլար մոմ
չծախուելէն, Ազգին շատ մը կալուածները, արմա-
չծախուելէն:

ւենիները շատոնց «Ել Երքանի» կ'ըլլային հարցնող փնտուող ըլլալէն:

Աստուած չէն պահէ Խան Խալիլի վլած սանդուխսները, քարայր սենեալները և հոն ճւըլտացող Հայութիւնը:

Գահիրէի մէջ արուեստագէտ տաղանդներ կան, ուրոնք Հայ ծնած ըլլալնուն համար մոռացութեան դատապարտուած են:

Պէզիրճեաններ, Տէմիրճեաններ և գեռ շատեր նոյնիսկ Հայերու անձանօթ են՝ Հայ ըլլալնուն համար. ուստի այդ սիրելի բարեկամներուս կը խրատեմ անուննին փոխել և ըլլալ Պէզիրճիտիս, Տէմիրճիտիս եւալին:

Արդէն, եթէ առաջնորդարանն ալ կանգուն մնացած է ցայսօր, հրաշք մը չէ, ոչ ալ արտակարգ երեւոյթ մը, պատճառը՝ անունը «Օրբուս Արմենիկն» ըլլալն է, վաղը թող փոխուի «Կրեկօրիեն»ի՝ ալ խերը տեսէք միւս մը:

Թէւ «Մալէշ» թերթը միլիոնատէր մը չըրաւ անոր տէրը եղող Ռառուլ-Բօնշօնը, բայց այսօր Գահիրէի Հայ շրջանակներուն մէջ այս երկու անուններն ալ լնդհանրացած են քիչ շատ, գիտէ՞ք ինչու, որովհետեւ թերթին անունը «Մալէշ» է և ոչ թէ «Ծիծաղ», «Խինդ», «Ճպիտ» և տիրոջը անունն ալ Գրիգոր Համբիկեանէ դարձած բարիլ սու Ֆրենկի ... Ռառուլ-Բօնօն:

Գահիրէցիները հիւրասէր են, նոր եկող հիւր մը

ձեռքը գրպաննը չի տանիր շաբաթ մը: Երկրորդ շաբաթը՝ ինքը ձեռքը գրպանէն դուրս չի հաներ: Երրորդ շաբաթուն՝ ոչ ինքը և ոչ ալ Գահիրէցիները ձեռք գրպան կը տանին:

Գահիրէցիի մը յանձնարարական բերելը՝ Աստուծոյ արզուհալ տալէն աւելի դժուար է:

Շաբաթ մը կը փնտոէ խեղճ նամակարերը, երկու շաբաթ չի գտներ, երրորդ շաբաթուն կը գտնէ, բայց Գահիրէցին կը պահուըտի: Զորբորդ շաբաթը երկուքն ալ իրար՝ կը գտնեն, բայց գտնուողը գտնողին հետ կամ Արաբերէն կը խօսի, կամ Անգլիերէն:

Երբէք չեն յուսահատեցներ, միշտ գործ կը գըտնեն, դժբախտաբար գտնուած գործը կը ներկայացնէ անանկ պահանջներ, որ անկարելի է գոհացնել, ո՞ր Հայ երիտասարդը Զինարէն կամ Ճարոներէն գիտէ:

Օր մը բարեկամ կօշկարի մը խանութը մտայ և պատին վրայ, շրջանակի մէջ առնուած, գեղնոտած նամակ մը տեսայ: Հետաքրքրուելով ի՞նչ ըլլալը հարցուցի: և կօշկար բարեկամս պատմեց երպատմութիւնը:

«Ասկէ երկու տարի առաջ, սկսաւ բարեկամս, Պոլսէն հոս եկայ գործով մը պարապելու համար, զուլու մէկէ մը տեղւոյս զուլուագոյն պէյերէն մէկուն սա պատի յանձնարարագիրը բերի:

«Մինչեւ որ պէյը գտայ հոգիս բերանս եկաւ, երկու զոյգ կօշիկ մաշեցուցի և գրպանիս հարսութեան մեծ մասը թբամկէյի պառկեցուցի:

Անկէ ի վեր երկու տարի է . ինքնօգնութեամբ կօշկարի մը քով մտայ , առաջացայ , ընկեր եղայ , խանութը գնեցի . այսօր այս խանութը իմս է , և այդ պէցը գեռ ինձի գործ պիտի գտնայ , առանց երբէք խիզճ ընելու և ըսելու որ . «Ճղա՛ս , ձեռքէս բան մը չիգար , ժամավաճառ մի՛ ըլլար , գործիդ , գլխուդ ճար մը նայէ գուն քեզի» : Այդ յանձնարարականը շրջանակի մէջ առած աչքիս գիմացը կը պահեմ միշտ , որպէս զի օր մը կրկին չըլլայ որ յանձնարարական մը առնել փորձուիմ և խաղալիկ գառնամ . . . մաշայի և սբարի պէտքու ձեռքը . . . »

Կարծեմ այս իբավէպը լինքնին պերճախօս է :

Գահիրէցիներու քով աճապարանք մի վնասոէք , ամէն գործերնին դանդաղ է և լուսահոգի Սրփիար՝ Առաջնորդարանին անունը «ուղազնաց» դրած է՝ սքանչելիօրէն ի վեր հանելով եգիպտահայութեան հոգերանութիւնը :

Գահիրէցիները երբէք իրար չեն քաշեր : Պէլէտին Դուրսեցին չի հաւնիր , Դուրսեցին ալ Պէլէտիին : Եկուր տես որ կլիման երկուքն ալ մէկ խմորով և ներքինով կը շաղուէ :

Շատերը իրարու անձանօթ են , նոյն իսկ մեծ վաճառականները և մեծ մարդիկ , որովհետեւ առիթ ու միջոց չունին իրար մօտենալու , արդէն կը վախնան մօտենալու կարծես :

Մարդ կայ որ պար մը նստելու կը զգուշանայ , վախնալով որ բարեկամ մը կը տեսնէ , մօտը կուգայ

և կը ստիպուի ամոր բան մը հրամցնել : Քրիզ կայ : Այս պաղարիւնը կ'ըսեմ ես , բնատուր կարողութիւն մըն է , հաւասարակըսելու և ուժաթափելու համար կլիմային կիզիչ ջերմութիւնը :

Գահիրէի Հայերը հակառակ խառնազգի աղձան մը ըլլալուն , մեծ մասով թիվիի գէմքեր են : Այս թիւֆերէն իւրաքանչիւրը իր կոչումն ու պաշտօնը ունի , այնպէս որ մէկը միւսին տեղ չէք կրնար գործածել : Երբ երեսփոխան ընտրել հարկ ըլլայ , կարելի չէ հանրային քուէլին դիմել , որովհետեւ երեսփոխանցուները ի վերուստ ընտրեալ են արդէն , այսպէս նաև՝ Քաղաք . Ժողով , Հոգաբարձութիւն , Կարգադիր Մասնախումբ , Յանձնախումբ , ևն :

Պողիս եէնի ձամի ըսոււծ տեղ մը կայ , ուր արգունանիներ շարուած են կարգ կարգ , ասոնք պատրաստ (հազըր) նամակներ ունին , որոնց մէջ անունի տեղերը բաց թողուած են : Անատօլցի խեղճ թուրքեր գալով՝ պարապ տեղերը իրենց հօրը , եղբօրը եւլն . անունները լեցնել կուտան և ասանկով մէմլեհիր գիր խաւըրեն : Ասանկ ալ Գահիրէի մէջ հազըր ազգակը լին պաշտօնատարներ կան , Առաջնորդարանը գիտէ յանոնք և պէտք եղած ատենը անոնց կը դիմէ : Ահա զանոնք Գահիրէի մէջ քուէտուփ չի կոտրիր : Գաթէ ինչո՞ւ Գահիրէի մէջ քուէտուփ չի կոտրիր : Գահիրէի մէջ քուէն էն սուղ և չգտնուած ապրանքն է . Պոլսոյ պէս աժան չէ երբէք , երկու րեալէն մինչեւ մէկ ու կէս ոսկի արժող քուէ կայ Գահիրէի մէջ . մասյան կամ երեսփոխանին որ Ռուզվէլթին կամ Թափթին վայ ան երեսփոխանին որ Ռուզվէլթին կամ Թափթին

պէս քուէով ընտրուելու կ'ելէ , մոխիրի վրայ կը
նստի խեղճը պարզապէս :

Զարեն և Առաքել պէյերը , Պօղոս Նուպար փա-
շայի հարազատները , աւելի օտար գաղութին քան
հայ գաղութին ծանօթ և մատչելի դէմքեր են Գա-
հիրէի մէջ : Բարեգործականը սա բարերար գերը ու-
նեցած է , որ յիշեալները հետզհետէ Սզգային շրջա-
նակի մէջ եւս մտած են և սկսած՝ ընտանենալ և
տաք շունչով մը վերաբերուիլ այն կեանքին , որը
այսօր կը վարէ իրենց հայրը , վաղը իրենց փոխան-
ցելու համար :

Տիգրան Խան Քէլէկեան , գաղութին հանրածանօթ
դէմքերէն է , արուեստագէտ , հնավաճառ և բարե-
գործութեանց մենավաճառ , Հայաստանի էն մութ
անկիւններն անգամ գիտեն իր անունը և իր մէկ ա-
ղէկութիւնը գապած ըլլալով իրենց՝ կ'օրհնեն զայն :

Սեգրաք Դաւիթեան Գահիրէի Ակնցիներու ժեյխն
է . տ'Ապրօներու պարտիզաւոր առունը Շարա Նու-
պարի , ուր ան կ'ապրի մենակեացի պէս , ուխտա-
վայր մը գարձած է , տէրտ մը ունեցողը , մէկէ մը
գանգատողը , հին տեղեկութիւն մը վնտուղը Դաւիթ-
եանի վրայ կը վազէ , և "չ ոք իր քովէն յուսախար
կը մեկնի :

Կարագետ պէյ Շէրիտճեան՝ հանգստեան կոչուած
պաշտօնատար մը , որ սակայն եռուզեռող երիտա-
սարդութիւն մըն է համակ՝ ալեւսդթի ճամբուն վրայ :

Փիլիպոսեան , Մաթոսեան Գապրիգային սիւնե-

րէն մէկը , որու անունին կցուած է Բիւզանդ Մաս-
րաֆի անունն ալ և այս երկու պատուական Հայ կա-
թողիկները , Լուսաւորչական Հայերէ աւելի սերտիւ
նուիրուած են ազգային կեանքին , ըլլալով Հ . Բ . Բ .
Միութեան գործոն անդամներէն :

Գահիրէի մէջ տոքթորները լոււ անուն , գիրք և
դրամ ունին : Ա.Աէնքն ալ մասնագէտներ են մէկ քանի
ճիւղերու մէջ : Տոք . Քէչէնեան՝ Խօրասաննեանի չափ
մասնագէտ է ոս նա հիւանդութեանց և Ռուսինեանի
չափ քաջատեղեակ Ազք . Սահմանադրութեան : Տոք .
Սերորեան եթէ տոքթոր եղած չըլլար , Բ . Ազբւր
Սերոր մը կ'ըլլար ապահովաբար , այնքան յարմար է
Սերորութեան : Զայնան՝ Ֆուկէ մը և Քիւպէլիք մըն է
միանգամայն : Ժամկոչեան՝ հիւանդին կուրծքը եւ
թաղ . Ժողովի մէջ անոր ասոր տըռտըռը համաչափ
համբերութեամբ և վարպետութեամբ մտիկ կ'ընէ :
Խաչիկ Տէմիրճեան՝ նոյն ճարտարութեամբ ակույ մը
և աս մը կը քաշէ : Տէր Մարգարեան՝ աչքի և Քաղ .
Ժողովի ցաւերուն մասնագէտն է : Միսաք Շամէեան՝
գրագէտ և միքրոպագէտ տոքթոր մըն է : Սուճեան
պէյ՝ բերնի լինտերէն և Վոսփորի Պենտերէն աղէկ կը
հասկնայ : Եազուպեան՝ աքցանը և Աւետարանը լաւ
կերպով ուսումնասիրած բարի մարդ մըն է : Նալճեան՝
չփելով հիւանդ մը ոտքի կը կանգնեցնէ և կոռւփով
մըն ալ կը պառկեցնէ իրրեւ պօքսկու : Գաղանճեան՝
ձեռքը և լեզուն էլէքթրիք եղած տոքթորներէն է :
Միհրան Ղազարոսեան սոկերիչներու աշխարհին

18 այսպահն է: Զարով զօռով Ազգ. Իշխանութեան մէջ մտցուած է և կարծեմ նոյն զարով զօռով գժուար թէ անկէ դուրս կարենայ հանուիլ: Ազգ. ամէն պաշտօնի մտած՝ ամենէն ալ օձիքը թօթուելով դուրս ելած է: Հանդէս . նպաստ, ինչ որ ալ ըլլայ, ցուցակին անթէթն է: Պատուական պիկրնի է: թատրոնի 100 հատ լօժ տուր ձեռքը, կէս ժամ ետքը հատ մը չես գտներ, ամէնքն ալ հալեցուցած է տեղաւորցնելով:

Անդրէաս Տէր Անդրէասեան իսան Խալիլի միւթէսարքն է, Աղքատախնամի Յ տարուան քօնթրաթլ Ատենապետը՝ Մինաս Ծալեանին պէս: Քաֆէ Շեշայի վճարող բաժանորդներէն է և մէկը անոնցմէ, որոնք եթէ գրպաննին րեալ մը ունին՝ 15 դրուշը անոր ասոր կուտան:

Յովակիմեան ալ նշանաւոր ոսկերիչներէն է, միւայն թէ՝ արտադրութիւնները տւելի տարածուած են քան իր անունը:

Պապա ոսկերիչ մըն ալ կիւմիւշեան Խաչիկը: Այս մարդը այնքան բարի է, որ կասկածելով թէ՝ իր Քաղ. Ժողովոյ ատենապետ ըլլալը չարիք մը նկատող չարիք կրնան գտնուիլ, ինքնաբերաբար հրաժարած է այդ պաշտօնէն:

Գարալանեան եղբայրներն ալ նշանաւոր են, և անդադանապահութիւն մը չըլլար երբ ըսեմ թէ, յիշեալ բարեսէր անձնաւորութիւնները փափաք յայտնած են Գահիրէն օժտել իրենց անուամբ հիւանդա-

նոցով մը: Ինչալլահ:

Զօռ մի ընէք հասկնալու թէ ո՞վ է Զօրիկ աղա Երկանեանը, եթէ երկրորդ Քաղ. Ժողով մըն ալ ըլլար, ապահովաբար Զօրիկ աղան անոր ատենապետն էր, Պապա կիւմիւշին հետ ըլլալով չիմբէ խւմբիներ:

Գահիրէի փաստաբաններուն մէջ տւագ տեղը կը բռնէ Մալէզեան Վահան, մականուանեան Մէթր: Ասատուրեան՝ որ եթէ Հրանտ Ասատուր մը չէ, բայց պատուական... շէրիսթի մըն է, քաջատեղեակ ըլլալով Շէրիսթի կանոններուն: Սոսոեան, որը յաջողած են փախցնել Ազգ. կեանքէ, բայց ոչ երբէք գտատարանէ: Զօհրապ՝ որ Պոլսոյ Զօհրապը չէ թէև, բայց՝ բաւական կարող փաստաբան է: Աղատեան, երբեսիխան, ազգայիննիմի և Մանթաշօփ Բ. Աղստեանին հարազատը, համբաւաւոր Պուրսալիի յաջորդ և հակառակ իր երիտասարդ տարիքին՝ այժմէն իսկ իրեն համար փաստաբաններու շարքին մէջ գիրք մը շինած: Գազանճեան որուն հետ կարելի չէ բարթի շինած: Մէտաղան մէջ պէլլիքն մէջ պէլլիքն ըստ իսկէր խաղալ, իր Քօտ Բէնալին մէջ պէլլիքն ըստ իսկէր խաղալ, ամիս բանտարկութիւն սահմանած ըլլալուն ըստ վից ամիս բանտարկութիւն սահմանած ըլլալուն ըստ վից ամիս բանտարկութիւն սահմանած պէտք է մեր վաղհամար: Արտենակ Մէտթէմէտեան մէկն է մեր վաղհամար: Զօհրապներէն: Այս տղան միտքը գրած է ըլլալ Զօհրապ մը, Գր. Օտեան մը և Հայր Արուէն Բագրատունի մը: Ակաած է հետ ի հետ Հայկ Դիւցազնը ուսումնասիրել, որպէս զի՞ եթէ իտալօ-թուրք պատեհական առթիւն նոր վեհածողով մը գումարուի, իրազմին առթիւն նոր վեհածողով մը գումարուի:

բեւ նոր Զերազ մը ներկայանայ և պաշտպանէ Հայոց դատը : Այն քիչուոր հարուստներէն է, որոնք ընկերական կեանքի մէջ հարատութիւնը րաֆը կը դնեն և ամէն մարդու հետ ես ու դուն կ'ըլլան : Շիրին է և ընկերական ծայր աստիճան, ասոր ապացուցը՝ միտքը գրած է 500 ոսկի նուրիել Հայկական Քլիւպի մը հիմնարկութեան համար, որպէսզի Գահիրէի երիտասարդութիւնը փրկուի : Կը տեսնէք թէ առանց խալիի վրայ գործ ընելու, Մէօթէմէտեան՝ Գահիրէի Թաւշանձեանն է իր բարեգործութեան արտակարգ յղացումներով :

Առեւտրական կեանքի մէջ նախագահի աթոռը կուտամ ես Թօփալեանին : Այնպէս կը կասկածիմ որ Գահիրէի քրիզը այս մարդը ստեղծած ըլլայ : Զեյլ բարեգործութիւն մը, որուն մէջ իր անունը չըլլայ նախապէս, բայց ոչ վերջապէս : Հայկ ինայէթեան մէկն է այն կեսարացի վաճառականներէն, որոնք իրենց կեսարացիութիւնը կը սահմանափակեն լոկ մաղաղացի կեանքին մէջ, անկէ դուրս՝ առէն լաւ յատկութիւններով օժտուած մարդ մը գուրս գալով : Ամէն անգամ որ այս բարի մարդը Սուտան փախչի, հասկցէք որ իր մասնակցած Ազգ . Ժողովներուն մէջ բանիր մը անցնիլ դառնալու վրայ է : Կ'ըսին թէ փարա չուտեր . իրաւ է, որովհետեւ այնքան կուտայ, որ ուտելու ոչ ժամանակ և ոչ ալ փարա կը մնայ իրեն :

Պաքրճեսն, Ամիրաեան, Իրլիքնեան . ահաւասիկ ձեզի իզմիրցիական երրորդութիւն մը՝ Գահիրէի ա-

ռեւտրական երիտասարդութեան մէջ, որոնց կը հանդիպիք ցորեկները լուսոքի և գիշերներն ալ ... Բումերը և թատրոնները՝ շամբանեա և ուխոքի խըմելու վրայ : Առանց այս երրորդութեան՝ հանդէս չըլլար . տոմսակ տանելլը, ներս հրաժցնելլը և տեղ ցոյց տալլը ասսոնց մասնագիտութիւնն է : Գարամանեան եղբայրները, եղբայրական շիրինութիւն մըն են թէ առեւտրական և թէ ընկերական կեանքի մէջ : Հոգաբարձութեանց մէջ անուն չունին, բայց հաւատարիմ ապօնէներ են թերթերու և թատրոններու :

Յակոր կուտսուգեան, Գալէնտէր, Ալթունեանք, երրորդութիւն մըն ալ ասոնք են կաշիի վաճառականութեան մէջ, նոյնպէս երրորդութիւն ազգային կեանքի մէջ : Աշրդիան եղբայրները Գահիրէի այն կեսարացի վաճառականներէն են՝ որոնք իրենց առպարէզին մէջ ուրիշի աջրգ նետել չեն տար : Ճէպէճեան երբէք սիրուած չէ Ազգային Ժողովներու մէջ, որովհետեւ իր ծախած սովորուն պէս անաշառ, խիստ և անի է : Առաքել Փափազեան՝ բազմութիւն մը իր մաղաղան, բազմութիւն մը նաև իր բերտնը : Ինքնօգնութեամբ և զեյթրեկտեն եերմէ թղթավաճառ եւ օգնութեամբ մատնախումբ : Օրը հարիւր հատ յանձնարարագիր կ'ընդունի, որոնցմէ իննլսունը ինը հատը զամբիւղ կը գլտորէ : Գարեգին իսագուլեան՝ Վարդագայ Վանուց Գահիրէի Փոխանորդն է, թէյի և որգայ Վանուց Գահիրէի Փոխանորդն է, թէյի և որբախամներու մասնագէտ, թունդ ազգայնական եւ

Խըլիմեան Հայրիկի պաշտող մը : Երուանդ Եազգաճեան
Գահիրէի առաջնակարգ վաճառականներէն , որ ա-
լիւրէ և բօքերէ շատ աղէկ կը հասկնայ : Սէլվաճեան՝
Մուսքի բերնին պահապանն է , վարպետ ժամագործ
և ժպտաշուրթն մարդ : Տէրպիշեան Ծիան՝ Պազար
Մուրուրի մըխթարը և ազգային կեանքէ հասրօ խա-
րինի : Քասրօ խարինի մը նմանապէս Արեանը , մեծ
ֆէսճին , որ Երեսփ . Ժողովի մէջ ճշմարիտը խօսիլ
ուզելուն համար մինչեւ այսօր թէփին ծակ կը պը-
տըտի : Լալտեանց՝ Ետնիթաշօֆ տան պէտը և մէկը
այն Դաշնակցականներէն՝ որոնք ոկզմունքային գի-
հութեանց վրայ կըցած հն անխախտ մնալ , դատա-
պարտելով միշտ տղայամտութիւնները : Քէչէեան
գժբազգութիւնը ունեցած է վաճառական լլլալու ,
մինչ կընար ըլլալ գեսպանատան կցորդ մը , այնքան
նուրբ է որ : Համբարձում Փափազեան , Թօնթօշիկ
մարդ մը և ազգին նուիրուելէ վազ անցնելով իր
շապիկներուն նուիրուած մը : Թիւլպէնտճեան և Զա-
ղացպանեան՝ երկու արուեստագէտ Հայեր , մասնա-
գէտ սիւզենիի , տիւզէնիի և . . . հոգաբարձութեան :

Ետզմանիութեան մէջ Համամէճեան և Բարթող-
եան լիւատակելի անսէններ են:

Ճիվան Հէքիմեան Պէյն-Էլ-Սուրբէնի մըխթարը որ
Առաջնորդարանին շատ մօտիկ ըլլալով և անոր ինչ
ըլլալը աղէկ գիտնալով հեռու փախած է ազգային-
ճիւռթենէ:

Սարթիէ առեւտրական կեանքի փոքր կողի մէն
է, հոն կ'ապօքի Հայութիւն մը ինքնիր մէջ քաշուած :

Սիմոն Գայըքճեան, «ըը կրնաք Սիմոն փէհլվան ալ
կոչել, ասոնց կլ-պատին է: Մաճառեան՝ պապավարի,
ձեռքը բաց, բերանը գոց մարդ մը. Ցակորեան, որ
իր գործը և կառքը գիտէ լաւ կերպով վարել, Ա-
ֆարեան, շիրին երիտասարդ մը, գործի և հաճոյքի
մէջ համահաւասար վարպետ, Կոկանեան՝ աւելի փե-
լիսոփայ մը քան երկաթագործ և աւելի գրագէտ մը
քան առեւտրական, և Ֆէնտեան, որուն... Փէնտին
ի՞չ ըլլալը չեմ հասկցած գժբախտաբար:

կոչկակարական աշխարհին մէջ կարժէ յլշատա-
կել Օգոստինոսեանը՝ որ ամաթէօր գերասան ալ է,
Յովիսէփեանը՝ որ գրագէտ ալ է և Հալածեանը՝ որուն
խանութը վեց ամիս Հոսանքի թէ՛ իրը խմբագրատուն
և թէ՛ իրը բօսթարկղ ծառայեց : Դերձակութեան մէջ
կը մատնանշուին Պօնճութեան Արշակ, Սարափեան,
Շալճեան և Պետեւեան : Արկուրբանիներու մէջ (ոչ
շատախօս տեսակէն) անիրաւութիւն կ'ըլլայ երբ մոռ-
նամ շիրին Թրեանցը : Թորոս Թորոսեան գեղեցիկ օ-
թոներ ունի, իսկ Տիրատուր՝ Փօթօկրաֆի պիտոյից
հայթայթիչ է և Գաւառ. Երեսփ. Ժողովոյ ատենա-
գպիրը, որուն սակայն տող մը զիր գրել չի տար
գիւտապետն Աղաղարմ:

Պառերու մասնագէտներու մէջ են Սարգսան
(պար Քրիսթով) Հաճեանք՝ (Լաբէ) և կդնաեան-Փա-
փաղեան (պար Շիշա): Սարգիսեան՝ Արարկիրցի է,
Հաճեանք՝ Տիւէենի են, Փափաղեան՝ Մալթէզ կամ
Գորսիքացիի կը նմանի, իսկ եդնաեան՝ Կլմանիու-
Գորսիքացիի

թենէ դարձած կլմասի պէս շիրին և տօպաճ մարդ
մըն է: Աստուած աս մարդուն ոչ ջիղ տուած է և ոչ
ալ միլիօններ, որովհետեւ վստահ է որ հաճի Արմե-
նակ՝ այս երկուքին ալ արժէքը չպիտի գիտնայ, մի-
լիօն մը տուր ձեռքը, վաղը միլիէմ մը չկայ նորէն,
ցրուեր, բաշխեր է իրը տեմի պիլո: Ցանախորդնե-
րէն աւելի ինք կը խմէ, անոնցմէ աւելի ինք կը
խօսի և անոնցմէ շատ ինք կը վճարէ:

Պոլսական համով հոտով ճաշերու յայտնի ճաշա-
րաններուն (է՞ն կարեւոր կէտն է գիտել տրուելիք) մէջ յիշենք լա թէն, Հայրենիքը, Արարատը և Արեւել-
եանը: Սարաֆներուն մեծ մասը Ակնցի է, Տէվէթ-
եան, Մէլիքեան, Մէրտինեան, Դանիէլեան, Վար-
դանեան սարաֆական դէմքեր են, որոնց անունին
կը հանդիպիք յաճախ նուիրատուութեանց ցանկերու
մէջ, հակառակ սարաֆ ըլլալնուն: Հաշիւի կարգա-
գրութեան, տեսրակներու կանոնաւորման համար
իրը հաշուեխսոյզ պէտք չէ մոռնալ հարկ եղած ա-
տենը անունները Ֆիշէնքմեանի, Թօգաթլեանի, Թէր-
գեանի և Փափազեանի:

Գահիրէի Հայերուն ստուար մասը պետական
պաշտօնեայ է, կամ օտար հաստատութեանց մէջ ա-
ւագ գիրքերու տէր:

Աղլաղանեան, Վուամ Գալփաքմեան, Յակոբեան
պէյ եւն. պետական պաշտօնատարներ են, Եղուարդ
Մարգարեան, Միհանօֆ, Փաշալեան՝ Տէթ Բիւրլիքը
գրաւած են: Նետուրեան, Զրաքեան, Նշանեան, Ա-

պահ Պետրոսեան, Երամեան եւն. Երկաթուղիլին մէջ
բաց տեղ չեն թողած, և Գահիրէի Հայ գաղութին
մէջ մէծ մասով կը ներկայացնեն աւելնոտ երիտա-
սարդներու ընտրեալ փունչ մը:

Առաքել Պէրպէրեան, Սուրէն Աճէմեան եւն.
Զուրի Ընկերութեան մէջ պատուաբեր պաշտօններու
կոչուած են: Ուրախեան, Մաղիկեան և Խաչիկեան
ելեքտար. թրամէյներու մէջ Հայ գէմքեր են:

Վակօն-Լիի Ընկերութեան մէջ, նոյն իսկ օտար-
ներու կողքին է՞ն նախանձելի. գիրքը կը գրաւէ Ճա-
նիկ Զաքըր, Զէյթունի Օմտէն, որ Գահիրէի Զպուքը
գարձած է, զործ վնասուզը Մարգօ Փաշայի պէս վը-
րան կը վազէ և իր մուրատին կը հասնի քիչ շատ:
Ընկերական, Անգլիացիի և Հայու խառնուրդ աղնիւ
բնաւորութեամբ օժտուած մէկը, որուն ես կը խնա-
յիմ «Գահիրէցի» մակդիրը, հակառակ տարիներէ ի
վեր հսու հաստատուած ըլլալուն:

Գահիրէի մէջ արուեստագէտ ազգայիններու թիւն
ալ պակաս չէ: Ճարտարապետներու մէջ կը յիշուին
անունները կարօ Պալեանի, Գագանձեանի, և լն. ո-
րոնք հիանալի շէնքեր կանգնած են, դժբախտաբար
ոչ թէ իրենց համար, այլ սա նոս պէյին, փաշային
համար: Լուսանկարչութեան մէջ պատւոյ տեղը կը
գրաւէ իրբեւ նահապետ Գաբրիէլ Լէքէճեան, որուն
քաշած լուսանկարին վրայէն ըլլայ որ աղջիկ կամ
միւսիւ հաւնիք, կը զդշաք: Ես անգամ գատ բացած
եմ իրեն դէմ, որովհետեւ, ինչպէս կը տեսնէք գիր-

Քիս կողքին վրայ, իմ պատուական քիթիս երեք քառորդը սկսնը ըրած է անգթօրէն։ Սէտէֆճեան, իւթիւճեան, Մլստիկեան և Ալստին, ոչ նուազ ճարտար են պատկեր քաշելու մէջ, միայն Ալստին՝ Հայր Արքէն Ղաղիկեանը չի կրնար . . . քաշել։

Եդ. Գարագաչ, Սիբուռնեան, կարապետեան, Ֆէնտեան, Առաքէլեան և լն. գլած անցած են օտարները փորագրիչութեան նուրբ արուեստին մէջ։ Բարունակ Քիւրքնեան վարպետ մըն է կազմարարութեան և հականակալքոլականութեան մէջ։

Բօլատեան և Արմենակ Պետեւեան, եթէ ապա-
տիէներ չունին, բայց իրենց գլխուն մէջ ունին շատ
պաշար ապատիէ մը կառավարելու, ըլլալով մէջմէկ
քաջ հոգագէտներ:

Ծափիկ Նշանեանի գծած քարտէսները, Երուանդ
Տէմիրճեանի, Պէղիրճեանի և Շիմշիտեանի իւղա-
նկարները օտարներ գնահատած են, մեղք որ Հայերը
մեծ բան մը չեն հասկցած անոնցմէ, Հայ ըլլալնուն
համար :

Գրաշաբական և տպագրական արուեստին մէջ Զարեհ Պէրպէրեան, Աստիկ Զատէեան, Դարբինեան, և Յակոբ Աղապալար (քառեակ մը՝ զոր ստանաւոր գրողի ձեռքերս քով քովի կրնան բերել, այն ալ թուղթի վրայ և ոչ թէ տեղ մը) յայտնի դէմքեր են և նաօր, գրողներուն հագին բերանը կը բերեն :

Երուանդ Օգոստինոսեան խիստ վարպետօրէն
երգչախումբեր կը վարէ և կը մեներգէ ամենէն խրդին

եւորսապական կտորները, նոյնպէս Յակով Մարգարի-
եան Գահիբէի լիչհատէրեանն է, նիհալինտէն և շա-
րականէն լաւ կը հասկնայ և պիւլախւլի պէս կ'երգէ:
Աջապահ Լեւոն գործիական երաժշտախումբ մը կաղ-
մած է, որ քիչ ատենէն եթէ ոչ էզպէքիէի պար-
տէզը, գէթ Գափէ Լաբէն կամ Շիշան կրնայ գօն-
սէռներ տալ:

Գաճիրէի Հայերը երկու գլխաւոր ցնծատօն ու նին, ամառը և ձմեռը, երկուքն ալ նուիրուած Բարեգործականին, ձմբանը՝ օբէրայի թատրոնը տրուած տարեկան նպաստի ներկայացումն է և ամբանն ալ, Բարեգործականի տարեդարձի բանայիր-հանդէսը։ Այս երկու հանդէսներուն կը տեսնէք Գաճիրէի Հայգաղութին գրեթէ ամբողջականութիւնը, այսինքն այս հանդէսներուն փաշան ներկայ կ'ըլլայ։

թէ ի՞նչպէս տեղի կ'ունենան այս հանդէսները։
Զ-Յ ամիս առաջուց կարգադիր մասնախումբ մը
կը կազմեն, որուն կը մասնակցին Գահիրէի մէջ
գրեթէ բոլոր անուն և գլուք ունեցողները։ Փափազ-
եանին թղթավագառատունը կիշէ և պիւո կը գար-
ձնեն և կը սկսին ժողովներու։

Ներկայացումն օր մը մնացած կ'որոշուի թէ
ի՞նչ թատերախաղ պիտի տրուի և որո՞նց տոմսակ
պիտի խրկուի:

Ամառնայինը կ'ըլլայ դաշտահանդէս ումէ ամառ-
նային թատրոն մը : Վեճչելս ասէկա դաշտ փոխա-
դրեցին, զայն ընելով պէսպիսուն յայտագրով ճոխ
և հայրաֆ բանայիր մը :


Այս հանդէսներուն կարգադիր մասնախումբ եղողները հանդէսը լմննալէն ետքը երգում կ'լնեն մէյ մըն ալ չմասնակցիլ և յաջորդ հանդէսին՝ հրաւէր չստացած՝ ինքնաբերաբար կը վազեն կ'երթան կարգիր մասնախումբ ըլլալու :

Ասոնցմէ գուրս ամէն աւատապետութիւն, Որբախնամ, Կրթասիրաց, Ակնայ Նարեկեան, Աղքատախնամ, Դպրոց եւն. ունին իրենց բանայիրի օրերը. Այս բանայիրներուն մէջ նշանաւոր է դպրոցինը, որուն թատրոնը ձրի է և վայելքը տաժանելի:

Գահիրէցիներուն եկեղեցական տօներն ալ շարժական են, Մեռելոցները իրենց սովորական օրերէն մէյմէկ շաբաթ ուշ կը տօնուին, տէրտէրական-տոմարական հիլիկով մը: Խաղող օրհնէքը Վարդավառին կը կատարուի:

Խաղող, մաս թուղթէ պահարաններով կը բաշխուին ժողովուրդին, ինչպէս մեծ ճաշկերոյթներուն հացը, իսկ ժամուն մամերը էթիքէթ կը կրեն՝ Շթայնի, Թիրինկի ապրանքներուն պէս:

Անգլիական սիսթէմով Գահիրէցիները անունէ աւելի Ծննդեան տարեդարձը կը տօնեն, քօնեաքի տեղ ուխքի, իքսիրի տեղ շամբանիս և խնձորի տեղ մող կը հրամցնեն:



ԳԱՀԻՐԵՑՈՒՅՈՒՆ



ԵԱՆՔԻՍ մէջ երեք անգամ
քրտնած եմ սաստիկ։ Առաջին
անգամ Պոլիս՝ երբ ազգասէր Վե-
րակազմեալ մը իր պրառնինկը
դպցուց քիթիս։ Երկրորդ ան-
գամ Գահիրէ՝ երբ Աղաւնունի
Սրբազնին մէկ քարոզը մտիկ
ըրի ստիպուած, և երրորդ անգամ՝ երբ գրիչը ձեռք
առի գիրքիս սա գլուխը գրելու համար։
Քիչ ատենի մէջ, անձնական հետազօտութիւննե-
րով և բարեկամներու ցուցմունքով որքան որ կրցի
ուսումնասիրել Գահիրէցուհի կոչուած նազելի փուն-
ջը, պիտի ջանամ կարողութեանս չափով զայն մօ-
տեցնել Գահիրէցիներու քիթին։

Բայց, պարտք կը համարիմ յայտարարել թէ՝ նոյն խսկ վարդով գպչելէ պիտի զգուշամ նազելաշուք Գահիրէցուհիներու, որովհետեւ երբ առաջին անգամ ոտքս Գահիրէ գրի, բարեկամներ ինծի լսին. «Բօն-չօ՞ն, օզոււ, հոստեղի կուսակցականներէն, աղանե-րէն, միւսիւներէն երբէք մի՛ վախնար. հոս սօփա, պրատունինկ չկայ. բայց զգուշացիր հա՛ կիներուն դպչելէ, անոնք եղունգ և կլոնճ թուք ունին. Միտ-քըդ պահէ որ, հոս թօփալ Շէյթան մը թօփալ եղած է՝ կնիկներու բաղնիք մը նկարագրելու մեղքը գոր-ծելով»:

Եւ ես որ կը սիրեմ գլուխս, երեսներս, և բարե-կամներուն խօսքը մտիկ ընել, ըստ այնմ պիտի վար-ուիմ, ինդրելով ձեր ներսղամտութիւնը նախապէս։ Գահիրէցուհի, այնքան խառնակ տեսակով, բնու-թեամբ, զգացումներով, վարուելակերպով, վերջա-պէս ամէն բանով, որ մէջէն ելլելու լաւագոյն մի-ջոցը պիտի ըլլար բնաւ մէջը չմտնալ։

Պոլսոյ Սալմաթոմրութէն մինչեւ Մշոյ դաշտը, Թիֆլիսէն մինչեւ Ատիս Ապապա՝ ներկայացուցիչ ու-նին Գահիրէի մէջ։

Կայ նաև շարք մը հայացած օտարուհիներու, ա-նոնք ալ Գահիրէցուհի են։

Այս փունջին մէջ աւագ տեղը կը բռնէ պէտուհին, տեղական ապրանք հայիս հուլիս, բամպակին, ֆու-լին և եղէգին պէս։

Պէլէտուհիները մեծ մասով եսմեր կիւզելի են, եր-բեմն ձիւն-սպիտակութիւններ ալ կան, բայց անոնք յաճախ Շամէն պատուաստուած են։

Պէլէտուհին աչքերը հրաշալի և զգլիսիչ են, ածու-խի պէս սեւ և գիշերուան պէս խորհրդաւոր, մեղք ո՛ը շատ անգամ երկուքէն մէկը գոց է, որովհետեւ երկու աղուորութիւն մէկտեղ չըլլար միշտ։ Ընդհանրապէս կ'ըլլայ նիհարկեկ, բարեհեւ, միջահասակ, գոռող մազերով, տափակ քիթով և հաստ շրթներով։ Ակուա-ներուն ձերմկութիւնը, մազերուն և աչքերուն սե-ւութեանը հակապատկերն է։

Պէլէտուհին Ֆուլէն առած է երեսին գոյնը, ա-րեւէն՝ տաքութիւնը, անապատէն՝ տափակութիւնը, բամպակէն՝ հարստութիւնը, նեղոսէն՝ միօրինակու-թիւնը, Այտայէն՝ հաւատարմութիւնը, Ամիրիսէն՝ նախանձը, Բուրգերէն՝ մեծամուռութիւնը, աւանակ-ներէն՝ համբերութիւնը, Տէր Մամբրէէն՝ կրօն։ Գի-տելիքները և Սէտնասուէն՝ իր մօտան ու ճաշակը։

Պէլէտուհին Հայ է անունով, իսկ սովորութիւն-ներով ու լեզուով՝ կատարեալ Արտապ մը կամ Ղպտի։ Կը խօսի Հայերէն մը՝ որը Փէլլահը աւելի լաւ կը հասկնայ քան ես ու գուն։

Պէլէտուհին ծայրայեղ և վայրագ է իր զգացում-ներուն մէջ, էրիկը երբ մէյմը սիրեց, մինչեւ Մար-մինա հաւատարիմ կը մնայ անոր, թէ ան ըլլայ երկու աչքերը կոյր Փէլլահ մը, կամ աւուր հացի կարօտ մը։

Պէլէտուհին գործնական է, սիրաբանութեան մի-լիէմ չիտար, կամ կը կարգուի և կամ վեց գիրը կը կոմէ փառաւորապէս։

Տունի Պէլէտուհին խիստ տարբեր է փողոցի

Պէլէտուհին: Տունին մէջ ան ծայրայեղ նէլլիթէ է, սոքերը բոպիկ, գլուխը եազմա, մազերը ցիրուցան, վերէն վար միակ կէլէպիկ մը հագած, բայց չի մոռնար իր բոլոր գոհարեղէնները վրան կրել: Իսկ գուրսը՝ զայն կը տեսնէք իր արդուզարդին բոլոր շքեղութեանը մէջ, գլուխը ոսկեծիր խապառա, տչքերուն երկու մաս սիւրմէ, սեւ քօսթիւմ մը, տակէն ձերմակ, դեղին, կապոյտ, կարմիր պլուզ, միշտ տէքոլթէ, վզին 2—3 շարք սոկեդրամ մանեակ, ականջներուն խոշոր մարգրիտ օղեր, մատներուն ծայրը հինա, քիթին՝ կապոյտ ակնոց, ստքին սքարրին — երբէք պօք — ֆանթէզի գուլպայ, պայմանաւ որ աժուռ չըլլայ, և ձեռքը հովանոց:

Պէլէտուհին շատ կարեւորութիւն չի տար տան կահ կարասիին և յարգարումին, էն ծանրագին օթոցին քով երբեմն հինգ դրուշնոց նկար մը կը կախէ, տունէն անպակաս հն իտիվին և Մուսթաֆա Քամէլին պատկերները: Իր ալիօվը աշխարհիս եօթը հրաշալիքներէն մէկը կրնայ նկատուիլ, տանթէլին եւ ժապաւէնին ամէն տեսակը կը գտնէք հոն:

Պէլէտուհին սակաւակեր է, երկու թաամիկ և գաւաթ մը սատէ սուրճ իր Փայֆ օքլօք թին կը կազմէ, բանջարեղէն բերանը չի դներ, կիրակի օքերը իրը բացառիկ շռայլութիւն սխտորով եփած մուլուխիկ պիտի ուտէ անպատճառ: Ամէն կիրակի եկեղեցի պիտի երթայ, եթէ պատարագուորը Տէր Մամբրէն չէ՝ խաչ մը կը հանէ և գուրս կ'ելլէ, Տէր

Մամբրէն իրեն համար կաթողիկոսէն ալ նուիրական է, անկէ զատ տաներէց չընդունիր՝ վախնալով որ հերձուածող կը նկատուի: Ուսումնասէր են, իրենց զաւակները լաւ կը կրթեն, և կ'ուզեն որ դպրոցէն ելլելուն ապահովի մը նազըր ըլլան:

Պէլէտուհին իր վիզիթները կէս օրէ առաջ կ'ընէ և արեւը մարը մտած ատեն կը դառնայ:

Չորս Պէլէտուհիի քով քովի գալը կը բաւէ Երեսփ: Ժողով մը առաջ բերելու համար, այնքան բարձր ձայնով կը խօսին, չմոռնալով երկու բառին մէյ մը եահիփ, եասկամ բացագանչել:

Պէլէտուհին բամբասանք և կար կարել չգիտեր, նոյն իսկ եթէ կոճակ մը կարել հարկ ըլլայ, կարուհի կը կանչէ տունը: Միեծ մասով զժուհ են իրենց ամուսիններէն, բայց ընտանիկան պատուին նախանձասսահայերէ չեն ախորժիր և երբ կարգուին՝ կամ տեսահայերէ չեն ախորժիր և երբ կարգուին՝ կամ դացի Հայ մը կ'ընտրեն, կամ Ղպտի, Շամցի:

Իրենց ճաշակը շատ նրացած չէ, Այտային օրէ բայէն մէյմէկ կտոր գոյց գիտեն, տարին անգամ մը բարեգործականին օքէրայի ներկայացման կ'երթան և Բարեգործականին օքէրայի ներկայացման կ'երթան և կը քնանան միծ մասով, երբ կարծիքնին հարցնէք, կը քնանան միծ մասով, երբ կարծիքնին հարցնէք, ոչ մէկ գերակատարի սիրտը վիրաւորող խօսք չեն ըներ և կը գովեն չափազանց:

Տարին հինգ Տաղաւարին Մարմինա կ'երթան և աչքերնին ցաւով տուն կը վերադառնան, այնքան աչքերնին ցաւով տուն կը վերադառնան:

Պէտքառհի օրինրդի մը գլուխը կտրես նէ իր սէրը չի խոստովանիր, թէ ան ըլլայ գարա սէվտա: Աղքատաց Հոգաբարձութեան հետ յաճախ գործ կունենան և կուզեն որ ան շինէ իրենց օժիտը ։ Ճոխութեան հոգի կուտան և անպատճառ պէոպէոփի Ապտումը ունենալու են իրենց հրամանին տակ: Պարել չեն գիտեր, բայց, խիստ ձներմական շրջանակի մէջ սալումէն կը փորձեն:

Ասիկա բուն Պէլէտուհին է : Կայ դասակարգ մըն
ալ, որ ծնունդով պէլէտուհի է և դաստիարակու-
թեամբ կատարեալ եւրոպական : Մատները բիանօչէն
չեն զատուիր, և շրթներէն օրէրան անպակաս է, ո-
տար շրջանակներու հետ մեծ յարաբերութիւններ
ունի և անպատճառ ֆօնքսիօնեուի մը հետ կ'ա-
մուսնանայ, ամէն տարի Եւրոպա կ'այցելէ, մամա,
բաբս կ'ըսէ, Հայերէնս չար բաբ կը խօսի, և կար-
գագիր մասնախումբերու մէջ մեծ զեր կ'ունենայ :
Այս ամէնուն հետ սակայն՝ չի կրնար ջնջել իր
մէջէն ինչ որ Եգիպտական կիման ներշնչած է :

Այս կարգի պէլէտուհիները միութեան գիծ մըն են բուն պէլէտուհին և արտասահմանցուհին միջեւ:

Պէլէտուհին, ետքը կուգայ Արաբկիրցուհին, որ
բաւական թիւ մը կը կազմէ:

Արտակիրցուհին գեղեցկութեան կողմէ սիջակ է ;
պատուական տանտիկին է , ընդհանրապէս հարուստ ,
քիչ մը մեծամիտ է , ինքզինքին ու իր շրջանակին
հաւածած : Իր ճաշակը Պէլէտուհիին և Պոլատհայուհիին

միջինն է, կը չահայ այս վերջինին հաւասարիլ առաջինին ուղղութեան հատեւելով։ Ընթերցանէր է, կուսաբեր-Արեւի այն թիւերը կը կարգայ՝ ուր Օտապաշեան յօդուած մը ունի, կամ Արաբկիրի Կրթարերացը՝ նուիրատուութեան ցանկ։

Արարկիբցուհիները Աղապարմին վրայ մեծ հաշ-
ւատք ունին և թրքական շրջանակներու մէջ բուռն
բրօրականու մը կը մզեն Պոլսոց Արա. Գործոց Նախա-
րար ընկերու համար զայն Եղիշէ Թորասեանը հակա-
ռակ երկրացի ըլլալուն չեն սիրեր. և երբէք Եղիշէն
չեն գներ իրենց մանչերուն անունը. իրենց էրիկնե-
րէն աւելի ազգայիննի են, չեն ախորժիր Աղաւնունի-
կան Սրբազնէն: Աժան կարապիտ լիւ խը կը սիրեն, Զի-
գուրէլէն, Շէմլայէն դուրս չեն ելլեր եթէ բան մը
խոկ չգնեն: Օրիորդները կը պահեն բնագատափի ա-
մօթխածութիւնը. երբէք նշանածուն հետ առանձին
պատուի չեն ելլեր, այլ մարդիկը միշտ մէկտեղ ըլլա-
րու է և կառողի պատերու են:

կեսարացուն հինգը ամբողջական գեղեցկութեամբ
ամէնուն հետ կը մրցին, ամէնքն ալ միծ հանըններ
են, լիւքոր և ճախան կը սիրեն, կը պարծին իրենց
էրկանը նախանձելի դիրքով, կեսարացիէ զատ
մարդու հետ չեն կարգուիր, իրենց էրփիներէն աւելի
զարգացած են, կրօնասէր են և խիստ բծախնդիր, լաւ
գարպատ կը նույիրեն, լուրջ են, ամէն տեղ չեն հ-
րեւիր, նիճիլի պիճիլի չեն հագուիր, բարեհեւէն ա-
ւելի ճախին և սուզի. կը նային արդուզարդին, թան-
կագին աղամանցներ կը կրեն:

Վանցուհիները աւելի տոհմիկ շունչ մը ունին,
հաւատարիմ են իրենց բնագաւառին լեզուին և սու-
վորութեանց, կորկոտը և պուղուրը լալով կը յի-
շեն, չորս հարիւր զրուշնոց խոկ ըլլայ կը մերժեն
թէյը՝ երբ իսագուշեան ֆիրման չի կրեր ան:

Իզմիրցուհիները ամէն կերպով գերիվեր են և
լէմօն կը քամեն միւսներուն վրայ, շիք, զարգացած,
մարդամօտ, շիրին, գեղեցիկ, լեզուանի, ընկերական
շրջանակներու, երեկոյթներու, պարահանդէսներու,
թատրոններու Բեյն ներն են միշտ: Գահիրէ ոտք կո-
խելուն յաջորդ օրը խոկ՝ կը սկսին փնտռել իրենց
Քօքարեալըն և Քօրտէլիչօն: Բամբասանքը Գահիրէ
իրենք բերած են Պոլսահայուհիներու հետ: Երբ կար-
գուելու ելլին, էն առաջ հարուստը, յետոյ գեղեցիկը
կը փնտռեն: Հովի պէս բարինած կ'ընին, թիթեռ-
նիկի պէս կը պարեն և չարաձճիօրէն Գահիրէցինե-
րուն քիթին կը խնդան... փոխան ֆլիքթի! Գաղու-
թին մէջ նախանձ կը շարժեն և Պէլէտի էրիկները՝
միշտ Իզմիրցի կիները օրինակ կը բերեն իրենց Պէ-
լէտուհի կէսներուն:

Իզմիրցուհիները կ'ուզեն որ ինձէան վարդա-
պետը հոս առաջնորդ բերուի, և այն հանդէսները ո-
րոնց կարգագիր մասնախումբին մէջ գէթ Զ իզմիրցի
չկայ՝ չին մասնակցիր: Հանդէս մը ըլլալուն՝ գաղու-
թը հանդէսին յաջորդութիւնը Իզմիրցուհիներու վրայ
կը վստահի և ամենէն վափուկ ու չնորհալի պաշտօն-
ները անոնց կը յանձնէ:

Գահիրէի մէջ միայն իզմիրցուհիներն են որ կը
սիրեն Յոյները, իրենք ալ լաւ յունագէտներ ըլլա-
լով: Իզմիրցուհի մը տոմսակ մը ներկայացնէ, կամ
նպաստ մը հաւաքելու ելլէ, թօփալը անգամ կը գնէ
հակառակ իր ոկրտոնքին:

Պոլսահայուհիները բաւական թիւ մը կը կազմէն
Գահիրէի մէջ: Բայց ուր մեր Պոլսոյ Պոլսահայուհի-
ները, Գահիրէ գալերնուն՝ կը նմանին չերմանցի
այն ծաղիկներուն, որոնք հեռու տեղերէ բերուելով՝
զօռով կը պահուին:

Նախ մէյ մը հիւանդ պիտի ըլլան, երկրորդ Պո-
լսու պիտի կարօտնան անպատճառ, և երրորդ՝ Է-
րբիկնին որքան ալ հօգօն ըլլայ, պէտք է որ օգափո-
խութեան երթան ամէն տարի Պոլիս: Ուր որ երթան,
ուր որ պտտին ի զուր Պոլսոյ մէկ վայրին հետ նմա-
ռութեան եզր մը կը փնտռեն: Ընդհանրապէս հարս-
կուգան Գահիրէ, դրամի և գիրքի սիրոյն: Երբէք
չեն կրնար տեղական սովորութիւններու և բարքե-
րու ընտելանալ և Արաբերէն Զ բառ չեն կրնար սոր-
գիւ, նոյն խոկ եթէ տարիներով մնան: Արապին աղ-
պիւ, տոսութիւնը, խամսինը և ամրան տաքերը ջիղերնուն
կը դպչին:

Պոլսահայուհիները աւելորդ է ըսել թէ գեղեցիկ
են, բարեձեւ, և վայլեցնող: Պէլէտուհին թող բե-
կաներ հագնի և Պոլսահայուհին մէթրօն քանի մը
հեզներ հագնի և Պոլսահայուհին մէթրօն քանի մը

կերտակուր եփելու , անոյշ պատրաստելու մէջ մէկ հատիկ են : Էլմաներնին Պոլիս երթալուն՝ անպատճառ յանձնաբարութիւն մը կ'ունենան , Բիւզանդիոն կը կարդան և Մալիք համար խենդ կ'ելլեն : Բամբասան քի վարպետներ են . ինչպէս վարպետներ՝ կարկարելու , վանիօգութեան , ուսուցչուհիութեան , դայեակութեան , և լն . : Կ'ուղեն սիրաբանել , բայց առաիթ և վայր կը պակսի , ձգէ որ սիրաբանելիք մարդար ալ չկայ : Ազուոր ձայն կ'ունենան և նուագ մը գիտեն , ինեն սազը երբեք չեն կրնար մոռնալ : Խթան իրիկունները անպատճառ եկեղեցի պիտի երթան կառքով և Օրմանեանին քարոզներուն ախը պիտի քաշեն , ի տես մնջկատակ Ազաւունիին : Օրուան բալիթիքայէն՝ էրիկմարգոցով աւելի տեղեկութիւն ունին , և գիտեն Խտալիոյ նպատակը , Մր . Զըրչիմ ծրագիրը , Ռուսիոյ ձգտումները և Անդլիոյ տեսակէար : Կը մազթեն որ Պոլիսը շտկուի և օր մը կրկին հոն փոխադրուին տունով տեղով : Կը խօսին մաքուր աշխարհաբար , երրեմն թուրքերէնով և ֆրանսերէնով համեմուած : Բօքէրի մէջ վարպետ են և շատ քիչ անգամ կը կորսնցնեն : Նորածեւութիւնը առաջին անգամ Պոլսահայուհին կը փորձէ Գահիրէի մէջ : Թատրոններէ , հանգէոններէ անպակաս են և օթեակները կը փայլին միշտ : Բառթէոը նստելնուն գլխարկնին չեն հաներ :

Պոլսահայուհինները սքանչելի սուառէներ կը սարքեն և ձմեռ գիշերները իրենք իրենց ելիքներ կը

ստեղծէն : Մեծ մասով խնտմակալուհի են , և իրենց ժողովները Գահիրէցիներունէն աւելի լաւ կը կառավարեն : Ինչ որ ալ ընեն և ըլլան երբէք իրենց վրայ խօսեցնել չեն տար , և խօսողէն ալ գէշ կերպով վըրէժ կ'առնեն օր մը չէ օր մը :

Պոլսահայուհին Գահիրէ գալուն նէ օլտում տիվանէսի կ'ըլլայ , յաճախ կ'ուրանոյ իր Ուալմաթօմրութեցիւթիւնը կամ Սկիւտարցիութիւնը և չի հաւնիր նորեկ Պոլսեցիին , իրոք թէ ինք Բարիզէն կամ Մանչէսթրէն եկած մը ըլլար : Եթէ նոր Պոլսեցի մը գայ . չճանչնալու կը զարնէ , հոգ չէ թէ Պոլիս անկէ բարիք տեսած ըլլայ :

Ամուսնութեան մէջ խխտ բծախնդիր է , և վայ այն պէլէտիին որ Պոլսահայուհի մը հետ կը կարգուի : Այս վերջինը Դամոկլեան սուրի մը պէս կը կախուի իր վլխուն վրայ և Դաշնակցականի մը պէս հրամայական պահանջներ կը տեղացնէ , կարծես թէ մեծ շնորհ մը ըրած է կարգուելով : Միլիէմ մը գըրամօժիտ չլտար և պէտք է որ փեսան պատրաստէ իր օժիտը , նոյն խոկ թարիֆանոց ժապաւէնը անոր գրպանէն ելլելու է :

Այցի մը , սուառէ մը երթալուն կ'ուղեն որ ամենէն պատռի տեղը գրաւեռ , էն հարսւստի կնոջ հաւասարին , միայն իրենցմով զբաղի ամէն մարդ և էրիկ մարդիկ թիթեռնիկի պէս իրենց շուրջը դառնան : Եթէ որահը քսան էրիկ մարդ կայ , տասնզիննին հետ պիտի պարեն անպատճառ , բայց երբ էրիկնին կնոջ

մը երեսը նայի սխալմամբ, գիշերը մինչեւ առտու կոխւ կ'ընեն տունը և շաբաթ մը քէն կը պահեն:

Գահիրէցուհիներու հոյլին մէջ, ոչ մէկ գրագիտուհիի կամ բանաստեղծուհիի կը հանդիպիք: Լուսաբեր-Արեւի 8 տարուան հաւաքածոյին մէջ ոչ մէկ Գահիրէցուհիի ստորագրութեան հանդիպեցայ:

Բայց, ասիկա ըսել չէ թէ մտաւորականուհիներու սով կը տիրէ, քաւ լիցի, միայն թէ գրականութեան մէջ էրիկ մարդոց առընթեր՝ Գահիրէցուհիները նաևիրամ կը բռնեն: Այս բանը ես երբէք չպիտի ներեմ իրենց, և ի մեծ զարմացում բազմաթիւ Գահիրէցուհիներու՝ ճշմարիտ յայտնութիւններու կծիկ մը քակելու յանցանքը պիտի գործեմ:

Տիկին Բոլատ հրապարակային գործունէութենէ քաշուած աղնիւ Գահիրէցուհի մըն է, որ սակայն գաղթականութեան շրջանին քիչ դեր չէ որ կատարած է և Պէյն-Էլ-Սուրէնի առաջնորդարանին ուղտավարները՝ շատ լսած են իր ձայնը, արդար բողոքի ձայնը:

Տիկին Սէթեանի անունը շատեր չեն իրացած թերեւս, բայց ես պատիւը ունեցած եմ անձամբ ունկընդիր ըլլալու իր մէկ կուռ ճառին, Բարեգործականի վերջին գաշտահանդէսին, ուր բեմբասացի ճկունութեամբ իր քսյրերը կը հրաւիրէր բոլորուելու այդ բարիքի սիւնին շուրջ:

Տիկնայք՝ Ա. Սնդրանիկեան, Ա. Թօփալեան, Ա. Սէլվաճեան և Օր. Ինկիլիզեան՝ զարգացած Գա-

հիրէցուհիներու ընտրեալ փունջ մը կը կազմեն, Պուլաքի ազգային վարժարանաց իբրեւ բարեհան խնամակալուհի, և աւելի օդտակար հանդիսացած են, քան եկող գացող կարգ մը Հոգաբարձութիւններ և Մասնախումբեր:


Տիկնայք՝ Պալեան, Նետուրեան, Զաքըր, Տէմիրձեան, Տիրատուր և Թէրճիման՝ ահաւասիկ ձեզի խումբ մը եւս չնորհալի Գահիրէցուհիներու, որոնք ըլլալով ընդմիշտ ընկերական շրջանակիներու մէջ ամենէն աւելի փնտուածները, Բարեգործականի օժանդակ գործիչուհիներ են:

Օրիորդական շրջանակի մէջ եւս, Օր.ք՝ Զատէեան, Մազաքեան, Եալտըզճեանք, Պաթմանեան, եւն. ոչ նուազ չնորհալի և թարմագեղ փունջ մը կը կազմեն, Բարեգործական հանդէսներու և ներկայացմանց փնտուածները ըլլալով, որոնք կրնան կէս ժամուան մէջ էն կծծիին գրպանը անգամ պարպել տալ ինպաստ բարեգործութեան մը:

Օր.ք Մանիսալեանք և Տիկ. Գափամաճեան, իրենց համանուն վարժարաններով գաղութին իդական սեռին մէջ նշանակելի դիրքեր գրաւած են:

Ազգ. վարժարանի շրջանակին մէջ եւս, Օր.ք՝ Աժտէրեան, Տ. Անդրէասիեան, Գուրուեան, Թաշճեան, Մազիկեան, Գէորգեան քոյրերը, Զաղլասեան, Հապէշեան, կը կազմեն ուսուցչուհիական ընտրեալ խումբ մը:





ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԳՐՈՒԵՑԱԽ ԱՅՍ ԳԻՐՔԸ

Ամրան տաք օրերուն խաշելո՞ւ համար : — Ոչ :
Կարգ մը մարդոց բէքլա՞մ ընելու համար : — Ոչ :
Միլիսնատէ՞ր ըլլալու համար : — Ոչ :
Եգիպտոսի մէջ գի՞րք մը թողած ըլլալու համար : — Ոչ :
Հապա՞... «Որովհետեւ՝ խեղճ արտասահմանցիները մեծ
հաւատք ունին Մըսըրի ձրայ: Աղջիկ ունեցողը փեսան,
մանչ ունեցողը հարսը Մըսըրէն կ'ակնկալէ, գրպանը
տասնոց չունեցողը, գործը աւրուողը Մըսըր կը
փախչին :

Արդ այս գիրքը գրուեցաւ այս կարգի մարդոց
համար, որպէս զի կարդան, գիտնան և երբ օր մը
յանկարծակիի գան, չելլեն ըսեն,

«Դուք մեր բանմինին վրայ խնդացեք
«Մենք ալ ձեր Մըսըրին վրայ խնդանք...»



5044

0501000

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0001050

(Որո՞ւ պառակէ ճը անիշնը, շողինէ ճը եւ բուլղովէ ճը չող-
ին իշշուն, մէկենասէ ճը իւ աղաւն, ինցիւ՝ առանց հա-
յոծ աղջին ճը եցիկի:)

Մբարմաչէքներ

Երգիծական ոտանաւորներ

Սմբակում Ս.Պա և Օրէլ Քօնիթինանքալ

Արարէիրցի սառամի մը մեղրալուսինը

Ժառատէն առ Բառի, Կրիյրում և Էզպէմիէ

Եզիահանայ հովարտայապատում

Սէրբէսները

Եզիահանայահարստակենսազայթակդաւատում

Սպաւունի Սրբազնին Եօրը ամուզ տարիները

Փարաւոնի Եօրը կութեռու Երազին մենութիւնը

Գ.Ա.Հ Ի Ր Է Ն !

Գանիրէ Յ դր. ողջ

Գ.Ա.Հ Ի Ր Է Ց Ի Ն ! !

Աղեխսանդրիա և Գաւառ 4 դ. ո.

Գ.Ա.Հ Ի Ր Է Ց Ո Ւ Հ Ա Ի Ն !!!

Պոլիս և Արտասահման 1.25 մր.

Տպագրութիւն
ԶԱՐԵԼ Ն. ՊէՐՊԵՐԵԱՆ
Գահիրէ, 1912